Ն 354 1886 ՕԳՈՍՏՈՍ 1 ՀՈՒՄԱՍ Y 1303 ԶԻԼԳԱՏԷ 13 ԻՏԻՆՃԻ ՄԷՆԷ

40 ԹԱՂԹ

ՀԷՐՍԷԻ ՇԱՐԳԻՉԷ

40 ԹԱՂԹ

ԱՊՕՆԷ ԳԻՆԸԹԼԱՐԸ

	12 ԱՅԼԷՍ	6 ԱՅԼԷՍ	3 ԱՅԼԷՍ
ՍՊԱՄՈՎ	200 ղրշ.	105 ղրշ.	55 ղրշ.
ԹԱՂԹԱ	240 »	125 »	—

Մէջիմիէ 20 ղրուշան

ԲՕԼԻՍԻԳԻՏԷ ՄԻԼԻՏԷ ԹԻՒՃԱՌԻՏԷ ՍԱՐՍԱՖԻՏԷ ՎԷ ԻԼՄԻՏԷ

ԵԼԷՎՄԻ ԿԱԶԷԹԱ

ԻԼԱՆԱՊ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Լինի, Շնի վէ Ցինի սահիպէ ղրշ. 6
Գիւնլիւ սահիպէ . . . . . » 3

Մէվատը նահիյա տաքը պէնալէր մէհճանէն գապալ օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրագ իտաէ օլունմայաճագ տաքը։

Իտարէխանէսի, Սիամպօլտա Գապը Ալի ճատտէսինէ նումէրօ 20 Ճիվէլէկեան մաթպասանտա տաքը։ Քեազիֆէի մէվատտ հադգրնտա կազէթանէն սահիպ վէ մէսուլը ՑԻԳՐԱՆ ՃԻՎԷԼԷԿԵԱՆ միւրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԷԻ ԻՒՐ ՀԱՎ ԱՏԻՍ

ՉՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Շարգի Ռումէլի Նիզամնամէսինին Թասսիրինէ մէմուր գօմիսիօնըն Օսմանլը վէ Գուլկար ազգաքը՝ կէչէն բազար երթէսի կիւնիւ Գուլկարիսթան խարիճիէ նէզարէթինտէ իճ. Թիմա իթմէյէր տիր։

Խարիճիէ նազրը Մ. Զանոֆ՝ Օսմանլը գօմիսէրլէրինէ մէրասիմը խոշամէտիի իլճա էյլէտիկի սրրատա, յու մէզալէ պիր մէգալէ իլրատ իթմիշ տիր։

«Զաթը հազրէթը Բաթիշահինին վէ հիւքիւմէթը Սէնիյէնին վէ բրէնա Ալէքսանտր իլէ Գուլկարիսթան հիւքիւմէթինին նիյաթ ու մէգաստի մալիւմ պուլունարզընտան, էհէմմիյէթը մէմուրիյէթլէրինին լայրգը իլէ թագտիր օլընրպ էօհտէլէրինէ իհտալէ օլընան վազիֆէնին նիյաթը թէվէճճիհէքերանէի ճէնապը Բաթիշահի իլէ մէգասիտը տիւվէլը մուզաղամա վէ բրէնա Ալէքսանտր իլէ Գուլկարիսթան հիւքիւմէթինին արդուլարընա մուվաֆֆագ, վէ իտարէսի բրէնա Ալէքսանտրա իհալէ օլընան մէմուրիյէթլէրինին լայրգը իլէ թագտիր օլընրպ էօհտէլէրինէ իհտալէ պու քէրրէ վէրկիի մէզքիւրը Թարհընա մուվաֆֆագաթ էյլէտիկի Մըսրատան եազըլըյոր։

* *

Ալաֆր. օգոստոս 5 Թարիխիյէ իսքէնտերիյէտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրե, Խրիվ հազրէթլէրինին թահթը բիյասէթինէ թէչէքքիլ իտէն մէճլիսը նուզզար՝ Խրիվը սապգ իսմալով բայա հազրէթլէրինին քէնտի վալիսէօրինին 25000 լիրալըգ թախսիսաթընա տաբի վուգու պուլան միլթէպարընին տատմը գապուլինէ գարար վերմիշ տիր։

* *

Մըսըր բէհիսը նուզզարը վէ խարիճիէ նազրը նուպար բայա հազրէթլէրի՝ Մըսրատան էնտի դալատպէրինտէ միւսթէշարը Ցիգրան բայա հազրէթլէրինին քէնտիյէ իճրան վէքիլէթ իտէճէկինի էճնէպի բալիրգիգա մէմուրլարընա իշար իթմիշ տիր։

ՊԱԹՈՒՄ ՄԷՍԷԼԷՍԻ

Վարնատան 8 օգոստոս Թարիխիյէ Էվրօպայա չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրե, Ռուսիա հիւքիւմէթի՝ Պաթում վագատանա տաբի Ինկիլիթերրանընն եազաղը նօթայա ախրէն ճէվապ վերիպ, Ռուսիանընն Պէրլին ահնամէսինի նագզ իթմիշ օլաբիլէճէկ նագզ իթմիշ օլաբիլէճէկ Օսմանիյէտ թեճավուզ իտէն Սըրպ էդգրյասընին թեէտիպինի քէնտիսինէ հասբ էյլէտիկինէ, պու խուսուսատա միւզաքերաթա կիրէյշէյի գապուլ իթմէյէճէկի զանն օլընըյոր։

—

Ցուլունը Ուսմանիյէ Օսմանիյէ ազասընան Ինկիլիզ տաբինէր վէքիլի օլուպ ախիրէն Լօնտրայա ազիմէթ իտէն Մ. Վէնսան Գալերընը Մըսրատա վէ եախատ Լօնտրատա միհիմմ պիր մէմուրիյէթ թաեին օլընճաքը կէչէնատ բիմայէթ օլընմէյը իստ տէ, Լ. Թիւրէն կազէթասը իշպու բիմայէթին պէ ասլ ու էասս օլաբիլընը։ վէ միւշարէյէյին գարատան Տէբատատէթ ավատէթ իտուպ Ցուլունը Ուսմանիյէ մէճլիսը իտարէսի բիյասէթինի տէրէօհտէ իտտէճէկինի եազըյոր։

—

Պահրիյէ նէզարէթինին՝ էրէքլի քէօփիր մատէնինին գօյլճա իշլէտիլմէսի իշին պաղը թէտապիր իթթիխազ էյլէտիկինի, վէ թէտապիրը մէգքիւրէտէն պիրի տէ Զաթալ Ազզը նամ մահալատէն պէտ իլէ պիր տէմիր եօլը ինշասը մատէսի օլաբիլընը կէչէն կիւն եազմըշ իտիր։

Մատէնը մէգքիւր նէզարէթինտէն իշար օլընտրընա կէօրե, մատէնը մէգքիւր իխրաճաթընն նազլիյաթընը գօյլայշորմագ իշին իյճապ իտէն մէվգրլերէ տէմիր չուպուգլար տէօշէտիլմէքտէ օլաբիլը կիպի, պու քէրրէ տախի մէզքիւր Զաթալ Ազզը մէվգբսը չրմէնտրֆէր խաթթընն թէվիրիի թիւրապիէսինէ պէտ ու միպաչէրէթ օլընմըշ, վէ պու միւնասէպէթլէ գուրպանլար քէսիլէրէք տուտի հազրէթը Բաթիշահի եատ ու թէզքեար գէլընմըշ տիր։

—

Սէրի նամ Ռուս կազէթասընընն մալիսմաթընա կէօրե, Քիսինկէնտէ Ա. ուսթրիա իլէ Ալէմանիա պէյնինտէ կիզլի պիր ահնամէ ագա օլընմըշ տիր։

—

Ցուլունը Ուսմանիյէ իտարէսի՝ զարպխանէի ամիրէտէ 300·000 լիրա մըգտարընտա ուֆագլըգ տարպ իթթիրմէքտէ օլըզը հալտէ, մէզկուրը 25000 լիրա գատարը տարպ օլընտրգտա, թախմին խարիճինտէ զարար հասըլ օլըզը անկարյոմասը իւզէրինէ, իտարէի մէզքիւրէ՝ իշպու ուֆագլըգլարընն տարպը թէէխիր օլընմասընա տաբի կէչէն կիւն Զարպխանէի ամիրէյէ պիր թէզքերէ կէօնտերմիշ իսէ տէ, իշպու ուֆագլըգլարընն տարպը իշին Զարպխանէճէ պիր խալը մէսարիֆ ինթիյար օլընտրզընտան, էտէվաթ թամիրաթը իշին սարֆ օլունան 1200 լիրանըն գիքը օլընան 25000 լիրատան ալը գօնուլարագ գուսուրընընն Ցուլունը Ուսմանիյէ իտարէսինէ իրսալինէ մէսքէք իտարէսի թարաֆընտան գարար վերիլմիշինի Լէյէնի եազըյոր։

—

Հիւքիւմէթը Սէնիյէնին պիր իթթիֆագ ագաբ իշին եէնիտէն Գանգը Օսմանի իլէ միւզաքերաթա պաշլամըշ օլաբիլը մալիւմ տիր։

Մեզքիր պանդա՝ 1873 սէնէսինին 100տէ 5 իսթիֆագ թահվիրընընը մէյտանը թէտավիւլ իխրաճրյա պիր ավ. վերմէք թէքլիֆինտէ պուլընմըշ իսէ տէ, հիւքիւմէթը Սենիյէ պու թէքլիֆի գապուլ իթմէյիպ, անճագ թաէպ իթթիկի իսթիֆագընը մըգտարընը 150 պին լիրայա թէնզիլ իթմէք վէ պունտա մուգապիլ կէլէճէք սէնէնին ադնամ բուսումընը թէէմինաթ կէօնթերմէք թէքլիֆինի տերմիյան իթմիշ տիր։ Էկէր պու թէքլիֆ գապուլ օլունը իսէ, 30 պին լիրա տինատ թէպիմ օլունուպ, պագբսը տապիր այ զարֆընտա վերիլեճէմիշ։ Պու պապատ հէնուզ պիր գարար վերիլմէյիպ, մէսելէ՝ Պանգանընն մէճլիսը իտարէսինէ թահթը միւգաքերէտ իմիշ։

—

Սըրպիսթան հուտուտը հիվարընտա հայատուալըգ թէսատտի իտէն էշխասընն եէքմիկերէ իտաէ իտիմէսինէ տաբը ագաբ մուգավէլէ օլունմասը՝ Սրպիսթան սէֆիրի Մ. Կրուէշ թարաֆընտան Պապը Ալիյէ թէքլիֆ օլունմըշ իսէ տէ, հիւքիւմէթը Սենիյէ՝ մէմալիքը Օսմանիյէյէ թեճավուզ իտէն Սըրպ էդգրյասընին թեէտիպինի քէնտիսինէ հասբ էյլէտիկինտէն, պու խուսուսատա միւզաքերաթա կիրէյշէյի գապուլ իթմէյէճէկի զանն օլընըյոր։

—

Ցուլունը Ուսմանիյէ Օսմանիյէ ազասընան Ինկիլիզ տաբինէր վէքիլի օլուպ ախիրէն Լօնտրայա ազիմէթ իտէն Մ. Վէնսան Գալերընը Մըսրատա վէ եախատ Լօնտրատա միհիմմ պիր մէմուրիյէթ թաեին օլընճաքը կէչէնատ բիմայէթ օլընմէյը իստ տէ, Լ. Թիւրէն կազէթասը իշպու բիմայէթին պէ ասլ ու էասս օլաբիլընը։ վէ միւշարէյէյին գարատան Տէբատատէթ ավատէթ իտուպ Ցուլունը Ուսմանիյէ մէճլիսը իտարէսի բիյասէթինի տէրէօհտէ իտտէճէկինի եազըյոր։

ԹԻԼԷԿՐԱՖ

Բարիզ 12 օգոստոս

Ցիւն Ֆրանսանընն չըվալ ճիհէթինտէ չէտիտ պիր պօրա վուգու պուլուպ, թախրիպաթը ազիմէյլի մուճիպ օլմըշ տըր։

Լօնտրա 12 օգոստոս

Ցիւն ագշամ չէհր էմինի լօրտընն զիյաֆէթինտէ մարգի տը Սալիզպէրի՝ պիր իտարէի ագատահ թէքլիֆ իտէրէք, ահվալը խարիճիյէնին սուրէթը մաթլուպտէ պուլընտրզընը, վէ իրանատա կէլինճէ, ճէզիրէի մէզքիւրէտէ իտտէի ասայիշ իտիճճէկինի պէյան իթմիշ տիր։

Խմսարիա 11 օգոստ.

Օգոստոս 1տէն 10ա գատար Սիւրվէյիշ գանալընտան 67 սէֆինէ միւրուր իտուպ, հասբլաթը միւրուրիյէ 1·240 000 ֆրանգա պալիգ օլմըշ տըր։

ՏԱԽԻԼԻՅԼ

Մէսմուաթա կէօրե, զաթը հազրէթը Բաթիշահի՝ եըլըզ սէրայը Հիւմայունլարը հիվարընտա քեահնարադիի խալիյէտէ ազաճլար դարս իտիլերէք, օրալարընն կիւզել պիր օրմանլըգ հալինէ վազ օլընմասընը էմր ու ֆէրման պույուրմըշ օլարգ. լարընտան, Շէհր Էմանէթի՝ լաշմ կէլէն ազաճլարը մէվգրի միանգամայա վազ իթմէսի իշին էմրը մախսուս ահվալ էյլէմիշ տիր։

—Եըլըզ սէրայը հիվարընտաքի խաթախանէտէ թէատրի իտիլմէքտէ օլան մէճրուհինը ասքէրիյէտէն 35 նէֆէրի տախի պու քէրրէ իքթիսապը ագիրլէթլէ խաթախանէտէն չըգմըշլար տըր։

Մէճրուհինը մէրգումէ միյանընտա պուլընան պաղը զապթան տախի մուգատտամա մագհարը իլթիֆաթը հազրէթը Բաթիշահի օլուպ, կէչէնտէ էյլէյշէրէք խաթախանէտէն չըգմըշլար իտի։

Զապթանը մումայլէյհիմ՝ պու քէրրէ պիրեր տէրէճէ տահա թէրֆիի բիրթպէ վէ նիշանար վէ մատաէալար իլէ եէնիտէն մագհարը իլթիֆաթը Շեհրիյարի օլուպ, վէ պաղգաճա ագիլէի Շահանէյէ նակլ իտիլմիշլեր տիր։

Գարուիթանէ ֆահիասընտա ճէրիհատար օլան վէ պա իրատէի Սենիյէ իշպու խաթախանէտէ թէտավի օլունուպ չըգան 7 ամէլէյէ տախի ագիլէի նագտիյէի Շեհրիյարի իթթպուլբըմըշ, վէ պիրբէր գարատա կիւղել էլպիսէ վէ բօթին վէ գունուբա վէ սարբէ տախի իհսան օլընմըշ տըր։

Պու ֆէլաքէթզէտէլերին պագբյէսի օլան պիր գաշ քիշի տախի պիր իքի կիւնէ գատար խաթախանէտէն չըգաճագլար տըր։

—Մէնիլեօրիւն պէյանընա կէօրէ, Պարան Հիրշ ճէնապլերի՝ զաթը հազրէթը Բաթիշահիյէ պիր նամէի մախսուս իրսալ իտէրէք ախիրէն քէնտիսինէ իհսան պուլուրլան նիշանատա օլայը արզը թէչէքքիւր իթմիշ, վէ խազինէի ճէլիլէճէ ագչէյէ լիւզում կէօրիլտիւկիւ հալտէ քէնտիսինին իթթալա հազրը ու ամատէ օլընընը պէյան էյլէմիշ տիր։

—Իրան սէֆիրի Մոհսին խան հազրէթլերի՝ Ֆրանսա սէֆիրը ճէտտիի գօնթ տը Մոնթէպելլօյա իքրամէն կէչէն սալը կիւնիւ Սենիյատա եազըքիւրէլի տէրէօհտէ իթմիշ, վէ պու մէմուրիյէթին մէարիֆ գրսընա հէյէթը մուալլիմին Թարաֆընտան նէզարէթ իտիլմէսինէ գարար վերիլմիշ տիր։

—

Բարիզ կազէթալարընտա մաելմէմունիյէ օգունտրզընա կէօրէ, պերմիթատ պու սէնէ Բարիզտէ պիլճիւմէ լիսէ վէ գէլէժէրին էն միւսթատ չակիրտանը միյանընտա վուգու պուլան միւսապէգաի (մրրցում) ուսմանիյէտէ Ալլահվերտի Ցովհաննէս էֆ. հազրէթլերինին մախտուտը Ալլահվերտի Աբրահամ էֆ. մաթէմաթիգ (բիյազիլաթ) տէրսինին իքնճճի միւքատֆաթընա նակլ օլմուշ, վէ Ցոգթոր Խորասանճեան էֆֆինին մախտուտը տախի Ալէքսանճա իշին իքնճճի վէ Ռումճա իշին եէտինճի զիքրը ճէմիյէ քէսպը իսթիֆագ էյլէմիշ օլմաղլա, Ֆրանսա լիսէլերինին Թալէպէի միւնթէխէպէսի միանընտա պէօյէ պիր մուվաֆֆագիյէթը ազիմէյէ նախիյէթլերինտէն տօլայը կէրէք մումայլեյհիմա նէվճիվանը տիրայէթմէնտանը վէ կէրէք էպէվէյնլերինի թէպրիք իտէրիզ։

—

Օգոստոսըն 4ինճի կէլէճէք բազար երթէսի կիւնիւ եէնիգաբու դըզ վէ երքէք մէքթէպլերինին իմթիհանը սենէվիսինէ միւպաչէրէթ օլունուպ, պիր հաֆթա զարֆընտա արգասը ալընճաղը՝ մէքէթիպը մէզքիւրէ Հոգաբարձութիւնը Թարֆընտան իլան օլընը։

ՄՈՒՀԱՊԷՄԱԹԸՄ

Գու իւնվան իլէ, տէավի վէքիլլերի միւթէհայիզան վէ սերասէտանընտան օլուպ, հագիգաթէն միլլէթիմիզին սէրմայէի ֆախրը պուլընան վէ խուսուսա մէհճքիմ ճէզպիյէտ պաշգալարընա ֆախգ պիր սուրէթտէ քէսպը չէօհրէթ վէ մէհճրէթ իթմիշ վէ «Շէրէֆը Գանունը ճէզա» իլէ «Խիւսասի Մէպասիի Հուգուգը ճէզպիյէ» նամընտաքի ասարը նասիրէյէրի իլէ չէօհրէթլու

ԱԶԳԱՑԻՆ

ՀԱՑ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

(Շար. 350 թուէն)

Ա. Արփիարեան էֆ.ի կեանքի պատկերներ անուն հեղինակութիւնը քննադատելէ յառաջ պարտք կը համարիմ քանի մը տող խօսք ընել քննադատութեան ընդհանուր ուղղութեան վրայ։

Քննադատութիւն մը արդար և իրաւացի է, երբ անկողմնակալութիւնը պահպանուած են կատարելապէս։ Ո և է քննադատութեանց մէջ անաչառութեան և անկեղծութեան հետ նաեւ պէտք է ունենալ կատարեալ հմտութիւն։ Ցգետի մը քննադատութիւնը իմաստակութեամբ անդին չ'անցներ։ Քննադատութիւնը՝ ինչպէս կը կարծուի, դիւրին բան չէ։ Սխալ է այն կարծիքը թէ քննադատելը դիւրին բան է, ընդհակառակը խօսիլն ու գրել, ինչպէս նաև այս ու այն գործն ընելն դժուարին չէ այնքան, որքան դժուար է քննադատելը, վասնզի քննադատէ մը կը պահանջուի ոչ թէ միայն բարոյական և գիտական ինչ ինչ բարեմասնութիւններ, այլ և ի հարկին ամենամեծ արիութիւն։ Դիմագրուելու համար այն վտանգներուն դէմ, որք կ'ելնեն քննադատի մը առջև այնպիսի անձերու ձեռամբ, որք ժողովրդական տգիտութիւններէն ու նախապաշարումներէն օգուտ քաղել կը նային, և կամ անձնական փառք ու շահեր կ'ակնկալեն իրենց անարժէք գրուածներէն և կամ գործերէն։ Այսպիսի անձերու թիւը դժբաղդաբար չատ են։ Մինչդեռ քննադատը թուով կարի իմն նուազագոյն են, հազար գրողի և գործողի դէմ հազիւ մէկ քննադատ տեսնուած է։ Եւ ո՞վ քննադատի տաժանելի և ապաշնորհ ասպարէզը կը համարձակի ընտրել։ Մարդկային ականջները՝ որք սովոր են չողոքարքութեան ձաներէն ախորժիլ, միթէ նուազ գրգռում կ'ազդեն փառասէր ու բաղդախնդիր մտքերու, հայածելու և հարուածելու համար այն ազատախօս քննադատ, որ ճշմարտութիւնն անաչառօրէն ի վեր կը հանէ, որ կը բանայ մարդոց աչերը ի լոյս գիտութեան բարւոյ և չարի։ որ մատնանիշ ցոյց կուտայ այն ուղին, յոր պարտին դիմել ազգը և ազինք յանուն երջանկութեան և խաղաղութեան, յանուն բարոյական կատարելութեան և ամենաճշմարիտ փառաց։

Ո՞վ կրսէ թէ քննադատութիւնը անաղնիւ և անօգուտ գործ մ'է։ Ո՞չ ապաքէն քննադատութիւնն ալ տեսակ մը նահատակութիւն է, մանաւանդ այն ազգաց ու ժողովրդոց մէջ, յորս մարդկային միտքը տակաւին եւս կը խարխափէ ի խաւարի, յորս մոլորութիւնք և մոլութիւնք մեծ դեր ունին, և առաքինութիւնք և մարդավայել բարեմասնութիւնք կը դեղեւին մուտք ու տեղ գտնելու այն սրտերու մէջ, որք ՀԼԱՍԱԿԱՐ ախտերով վարակեալ՝ հետզհետէ հիւծելու և ծիւրելու վրայ են։ կարծես կիսակենդան էակներ են, որոց խօսք հասկցնելու, դեղ ու բոյժ մատակարարելու համար՝ պէտք կայ ի վեր քան զկարն և զչափ ամենամեծագոյն զոհողութեանց։ Աւա՛ղ, ո՛րքան լի է մարդկային պատմութիւնն անուամբք այն նահատակաց, որք զոհողութեան ծանր խաչը չակած բարձրացած են ի Գողգոթա, որպէսզի իրենց կենաց փոխանակութեամբ կեանք տան ուրիշներու։ Ո՛րքան սոսկալի հալածանքներ և քսամեալի հարուածներ իրարու վրայ յաջորդած, իրարու վրայ հնարուած և ի գործ դրուած են, որպէս զի լուեն այն բերաններ ու գրիչներ, որոց նպատակն եղած է անաչառ քննադատութեամբք ցոյց տալ այն մոլորական կարծիքներն ու վարդապետութիւններն, ու կեղծուպատիր գործերն, որք իբրեւ ճշմարտութիւն և մարդկութեան բարիք քարոզուած ու հռչակուած են անպատկառ բերաններէ, չահադէտ գրիչներէ և փառասէր անզգամներէ։

Թողլով ինչ որ անցեալն է, դառնամք մեր բուն նիւթին։ Հայ ազգին մէջ անաչառ քննադատութիւնք դուն ուրեքարդի ունեցած են մանաւանդ մասենագրական մասին, մեր մէջ քննադատութեանց մէջ ամենէն աւելի տեսնուածը չողոքարքութիւնն է։ Իրար գովաբանելը սովորական եղած է մեր մէջ։ Կերեւի թէ մեր մասենագրական անձուկ ասպարէզին մէջ կանուխէն երեւելու փափագուը խիզախող գրչակներն ուելի լաւ ըմբռնած են Ցիսուսի սա խօսքը, թէ՝ «Մեղաւորք մեղաւորաց փոխ տան, զի անդրէն առցեն զկիրեռն»։ Եթէ մեր քննադատութեանց մէջ չտեսնուի չողոքարքութիւնը, որ հաղուադէպ բան մ'է արդարեւ, այն տեղն թշնամութիւնը չողոքարքութեան կը յաջորդէ, և այս կը նշանակէ մէկ ծայրէն միւս ծայրը երթալ։ Ա՛լ այդ կարգի քննադատութեանց մէջ մարդ տեսնելու դժբաղդութիւնը կունենայ հեղինակի մը ոչ թէ մտաւորական երկին ու հանրային գործին քննադատութիւնը, այլ նորա անձին այլ և այլ հանգամանքներն ալ, հասակը։ քիթը, բերանը և այլն քննադատութեան նիւթ կը տեսնէ։ Եթէ միայն այսչափը լիներ, աղէկ։ չատ անգամ մի և նոյն հեղինակին ծնած ու սնած տեղն և տեղացիներն ալ, —ո՞ր մէկը թուենք ու համրենք—։ քննադատելի նիւթ ու խնդիր կը դառնան։

Ահա գրեթէ ա՛յս եղած է մինչեւ ցարդ մեր քննադատական ուղղութիւնը։ Ե մեք այս տողերն որ կը գրենք, ոչ թէ հաճոյքով իմն կը գրենք, այլ ցաւօք սրտի, վասն զի այս ուղղութեամբ քննադատութիւնք անպատուաբեր են Հայ մատենագրութեան, և միանգամայն կարի իմն ՀԱՍԱԿԱՐ, և այնքան ՀԱՍԱԿԱՐ, մինչ զի կարելի է ըսել թէ ազգին մէջ դեռ նոր սկսած ուսումնասիրութեան եռանդն ալ կը մարի, մանաւանդ այն կարգի անձանց եռանդը, որք գրող—կարդացողներու վերայ բարոյական հանգամանքներ միայն կը փնտռեն, և հակառակը տեսած տաեններն կրնան ըսել իրարու թէ՝ «ա՛յս է ուսման ու գիտութեան արդիւնքը»։

Մեք Ա. Արփիարեան էֆ.ի հեղինակութիւնը փոքր ի չատէ քննադատելով պիտի ջանամք ցոյց տալ այնպիսի ուղղութիւն մը, որ մեր պարտքն է, զոր մեր վրայ իբրեւ նուիրական հարկ կը դնեն ազգային գրականութեան պատիւն ու օգուտը։ անձի հետ գործ չունինք։ Եւ ի սրտէ կը փափաքինք, որ քննադատական դժուարակոխ ասպարէզին մէջ մտնել ուզող Հայ գրասէրք և գրագէտք, գէթ այսուհետեւ, անկողմնակալութիւնն ու անկեղծութիւնն իրենց գրչին առաջնորդ բռնեն, եթէ ազգային գրականութեան հաւատարիմ ծառայութիւն մը և ազգին բարիք մ'ընել կը փափաքին։

Կեանքի Պատկերներու առաջին վէպիկին դիւցազնուհին է Սաթենիկ և դիւցազն է Արամ։ Սաթենիկ ուսեալ աղջիկ մ'է։ Կամեայ, ընտանեկան դժբաղդութիւն մը դարմանելու համար ակամայ կամուսնանայ 40 ամեայ անձի մը հետ—դեղեցկութիւնն ու տգեղութիւնն, լոյսն ու խաւարն իրար կը գտնեն—։ բաղդի ի՛նչ խաւար զուգադիպութիւն։ Սաթենիկ երկու տարիէն հարեւի տան մէջ կը մեկնուանայ, հարկաւ թողով ամուսինը, զոր սիրել Կրնի չէր եղած։ Արամ ուսեալ պատանի մ'է, և կը յաջողի գողնալ Սաթենիկի սիրտը։ հաղարուսէկ խօսքերով և խոստումներով կը յաջողի Սաթենիկը առեւանգել—հեղինակն այս բառն այստեղ շատ ճշդութեամբ գործածած է—։ կ'անցնին օրեր, Արամ պաղութիւն մը զգալ կսկսի և Սաթենիկը լքանելու և ուրիշի մը հետ ամուսնանալու խորհուրդը կը յղանայ։ Ա. Արփիարեան, Մ. Զեբաղ, և Շահնազար էֆենտիներն կը լսեն, «ոՏրը մ'է այս» կը գոչեն, և այս առթիւ գրաւոր դիմում մ'ալ կընեն առ Արամ, ահա հեղինակին բուն իսկ խօսքերը։ «Երեքնիս ալ տխրած էինք և զարմացած, որոյ ցինք այն տեղն (Բերայէն) նամակ մը գրել Արամին և վերջին ճիգ մը ընել, որ Թերեւս յաջողինք զինքն համոզել, որ գթայ այդ խեղճ կնկան վրայ։ Սրտաշարժ նամակ մը գրեցինք։ Բայց երբ շահը բարձրաձայն կը խօսի, մինչ բանատեղծական զգացմունք, փիլիսոփայական մտածութիւնք կարո՞ղ են լռեցնել այդ ձայնը, Նամակը եթէ երկար չլիներ, առաջ կը բերէի։ Զեբաղ խմբագրեց։ ինչ որ կը ներշնչէին մեզ մարդասիրական զգացմունք, ամէնը մէջն էր։»

Բայց Արամ անդրդուելի կը մնայ իւր որոշման մէջ և հարսան հանդէսը կը կատարուի փառաւորապէս։ Հոն Օրթագիւղի մէջ։ ըստ պատմութեան հեղինակին, «Թէ Հայ և Թէ օտարազգի բարձրագոյն դասերու ներկայացուցիչք կը փայլին։ Գրագէտք՝ օրագրապետք՝ դրամատերք, վաճառականք, դիւանագէտք ցոյց տուած էին թէ ո՞րքան կը պատուէին, ո՞րքան կը մեծարէին Արամն ու ընտանիքը։ Երկու եպիսկոպոսունք, Պոլսոյ ամենէն ականաւորներն։։։ սիրայօժար պատասխանած էին Արամի հօրեղբօր մասնաւոր հրաւիրանացն։»

Ասուա՛ծ իմ, ո՞ւր եմք, ի՞նչ հարկ այսքան փառաւոր շքոյ և մեծարանաց այսպիսի անձի մը հարսանեկան հանդիսին։ Բայց ո՞վ է մեղաւորը, կամ նոյն իսկ բուն բառովն ըսենք, անբարոյականը։ Պատրիարքարա՞նը, որ պակի հրամանին տուեր է, հանդիսականքն, որք անփորձ աղջիկ—կին մը գլխէ հանող և յետոյ զնա լքանողի մը այսպիսի պատիւներ տալու կը ցածանան։ Բայց ո՛չ, ոչ Պատրիարքարան և ոչ հանդիսականքն են այնքան անբարոյական, վասն զի կրնան արդարանալ խաբէական փորձութեան մը գուցէ հանդիպած լինելով. Թէ և եպիսկոպոսներէն մին՝ ինչպես Հեղինակը կանխարկէ (յերես 66), կերեւի թէ բանն գիտենալով հանդերձ՝ անօրինաբար մատանին բերեր է Արամը արդի երիտասարդութեան համար իբր «օրինակելի տիպար մը» իբր ջերմեռանդութեանը և կրօնասիրութեանը համար։ վասն զի Արամ երկու օր առաջ խոստովաներ է եղեր երկիւղած հաւատով։։ ինչ արդարացուցիչ փաստ մեղք մը ծածկելու և մեղաւոր մը փրկելու համար։։։։ Եւ վէպիկիս հեղինակն ալ Ա. Արփիարեան էֆ. կարծես գոհ լինելով եպիսկոպոսի այս մեղապարտ ընթացքէն՝ կը գրէ։ «չիտակն ըսելով քան զայս նուազ կարելի չէր պահանջել այդպիսի խստաբարոյ եկեղեցականէ մը»։։ ինչ սքանչելի խստաբարոյ եկեղեցական։

Բայց Սաթենիկին ի՞նչ եղաւ, այն՝ ինչ որ կը պատահի սովորաբար այսպիսի արկածներու վիճակող անտերունչ և զգայուն երիտասարդ էակներու։ տենդահար կը մեռնի։ Թաղման հանդէս անգամ չկատարուիր, զի Պատրիարքարանէն հրաման չտրուիր։ զարմանալի բան։ Դպրոցի մը վրայ պակ դնող Պատրիարքարանն ի՞նչ իրաւամբ պիտի արգիլէր Դպրոց կնկան մը թաղումը կատարել տալէ։ Վիպասանը հոս կը հակասէ և կամ բացարձակապէս սուտ կը յերիւրէ։

Ա. Արփիարեան Սաթենիկին գերեզմանին վրայ պակ մը կը դնէ, բայց չեմք գիտեր թէ ինչո՞ւ։ ուրիշ պակ մ'ալ դնել չէ ուզած Արամի գլխին վրայ, ահա այս է գաղտնիքը։

Հեղինակն իւր այս վիպիկը կը վերջացնէ հետեւեալ բացագանչութեամբ ուղղեալ առ Սաթենիկ։ «Դու զոհեցիր անձդ եղբօրդ, ծնողացդ սիրուն։ վսեմ է քու գործդ, և սակայն վսեմ գործ մը միայն վսեմ սրտերը կրնան ըմբռնել, տ'ինչպէս մեծ էր անձրպետը ծնողացդ և քու դասակարութեանդ միջեւ։ Ծնողքդ, եղբայրդ արհամարհեցին զքեզ և դատապարտեցին, և ոչ իսկ գթութիւն ունեցան քեզ համար։ Երիտասարդ մը յափշտակեց սիրտդ։—ո՞վ տէրն է իւր սրտին— և սպանեց զքեզ բարոյապէս և նիւթապէս։ ընկերութիւնը դրուատեց զնա, դատապարտեց զքեզ (1)։ եկեղեցին օրհնեց զնա և զքեզ դատապարտեց (2)։

Ո՛չ ուրեք գթութեան հանդիպեցար։—Եւ սակայն Աստուած գթութիւն է։»

(Շարունակելի)

ՎԱՀԱՆ Վ. ՏԷՐՄԻՆԱՍԵԱՆ

(1) Ընկերութիւնն ի՞նչ յանցանք ունի։

(2) Եկեղեցին ի՞նչ յանցանք ունի։ գիտե՞ր եկեղեցին թէ Արամ չարագործ մ'է։

ՍՕՆ ԲՕՍԹԱ

ԻՆԿԻԼԹԷՐԱ

ԵԷՆԻ ԲԱՐԼԱՄԷՆԹՕՆԸՆ ՔԻՒՇԱՏԸ

Թէլէկրաֆքն էվվէլեմ խապէր վերտիկի վէ տիւնքի բօսթա իլէ կէլէն Էվրօբա կազէթալարընտա օգուտարողը վէճմ իլէ, Ինկիլթէրանքն եէնի Բարլամէնթօսը եանի Մէճլիսը Մէպուսան իլէ Լօրտլար Մէճլիսի՝ էսկի բարլամէնթօնքն տաղրտրլմասընը էմր իտէն իլանամէի գրալի ահքեամընա Թէվֆիգէն ալաֆր. օգոստոսընը Յինճի կէյէն բէնճէնպիհ կիւնիւ Ուէսթմինսթէր սէրայընտա քիչատ օլունուպ, Լօրտլար Մէճլիսնէ եէնի լօրտլար՝ բէսմը Թախլիֆի իճրա իթմիշլէր, պատէհու մէճլիս էրթէսի ագշամա Թատիգ օլընմըշ տրը։

Մէճլիսը Մէպուսան՝ Մ. Գիրպէքին արզ էյլէտիկի վէ Մ. կատրսթօնքն տա իլթիֆատ իթմէկի Թէքլիֆ մուհիպինէէ Մ. Բիի իթթիֆագր արա իլէ վէ ալգըշլարա եէնիտէն մագամը բիյասէթէ ինթիխապ իթմիշ տիր։

Մ. Բի՝ մագամը բիյասէթէ կէյէրէք, պու մագամն մուհաֆազայի նուֆուզու հիւքիւմէթի խուսուսընտա պիլճիւմէկ մէպուսանքն քէնտույէ մուավէնէթ իտճէքլէրինէ պէյանը իւմիտ իթմիշ, վէ նիզամաթը մէվճուտէյէ իթաթ իթմէք՝ հուրիյէթը քէլամ իլէ հուրրիյէթը չախիյէնին են ալա վատէթան մուհաֆազասը տիմէք օլարղընը իլայէի մէգալ էյլէմիշ տիր։

Պու նուֆուզտան սոնրա պիրինճի իճթիմա տաղրլմըշ տրը։

Իճթիմաը մէգիւրեաթ պիր խայլը մէպուսան հաղրը օլուպ, անճագ Բարնէլիսթլէրին բէք չողը հաղրը պուլընմամըշլար տրը։

Իթթիհատճը ֆըրգասընա մէնսուպ օլան, եանի սէրպէսթի Թարաֆտարանընտան օլուպ լաքին եալընը իրլանտա մէսէլէսինէ Մ. Կըլատսթօնտան այրըլան լօրտ Հարթինկթօն իլէ Մ. Զէմպերլէյն՝ սէրպէսթի Թարաֆտարը վիւքէլտի սապրդա գանարէսինին եանընտա գուսուտ իթմիշլէր տիր։

Էրթէսի եանի կէյէն ճումատա կիւնիւ Լօրտլար Մէճլիսի եէնիտէն իճթիմա իտուպ վէ Մէճլիսը Մէպուսան տախի օրայա չադրըլըպ, Լօրտ Գանչէլար՝ Մ. Արթիւր Բիլին Մէճլիսը Մէպուսան բիյասէթինէ ինթիխապը գրալիցա թարաֆընան Թահսին օլընտրղընը մէճլիսը մէգիւրէ իչար իթմիշ տիր։

Պունդն իւզերինէ Մ. Բի՝ մէպուսան իչիւն քեաֆֆէի իմթիյազաթը գանունիէի (սահմանադրական) Թալեպ իթմիշ վէ պատէհու Մէճլիսը Մէպուսանդն իճթիմակեաճքնա ավատէթ էյլէմիշ տիր։

Օրատա բէյսը միւշարէլեյճ՝ ինթիխապը վագրընտան օլայրըլեգիլեյրինէ եէնիտէն պէյանը Թէյէքիւր իթթիքատէն օսնդրա, միւթատ օլան բէսմը Թախլիֆի իճրա իթմիշ տիր։ Պատէհու մէպուսան տախի բէսմը մէգիւրը իճրա իթմիշլէր տիր։

Բարիզին Թան կազէթասը՝ ինկիլթէրա Բարլամէնթօսընընը քիչատը միւնասէպէթիյլէ պիր պէնտը մախսուս տէրճ իտիւպ, մէճլիսը մէգիւրընը էանի քիչատընտա իճրա օլընան վէ չայանը տիգգաթ օլան ուսուլը Թէյրիֆաթի վէ ատաթը գատիմէի սարէսի հագգընտա պագը Թաֆսիլաթ վէրմիշ օլմագլա, մէգաւէի մէգիւրէրի պէր վէճհը աթի այնէն Թէրճեմէ վէ նագլ իտէրիզ։

«Ինկիլիզլէրին Թանդիմաթը մէվճուտէյէրի հագգընտաքի ֆիքրը մուհաֆազա քարարնէյէրի՝ եէնի պիր Բարլամէնթօնքն քիչատը միւնասէպէթիյլէ իճրա օլընան մէրճտիմը գատիմէտ բէք ալէա Թէպէյլեան իտէր։ պու մէմլէքէթ՝ Էվրօբատա էատսէն էն զիյատէ սէրպէսթ վէ ուսուլէն էն զիյատէ եէտը վահիտ իտարէյի մէմլէքէթլէրին պիրի տիր։ Բասիմէի մէգիւրէնին պիր խիւսուսընը պէր վէճհը աթի տէրճ իտէրիզ։ Եէնիյէքի, Բարլամէնթօնքն քիչատը իչիւն իլանամէի գրալիտէ Թարին օրնան կիւնտէ իրքի մէճլիս ազալարը՝ քէնտիլէրէ մախսուս օլան սալօնլարտա իճթիմա իտէրլէր։ Լօրտլար Մէճլիսինտէ Լօրտ Գանչէլէր՝ Գրալիցանքն «պիզգաթ մէճլիսէ կէլմէյի Քասվիկ ու Թէնսպէ էյլէմէտիկինտէն» մէճլիսլէրին քիչատընա իճրատ բրիսէթ իթմէք իչիւն պիր գօմիսիոն նասդ իթթիրմիշ օլաուղընը լօրտլարտա խապէր վերիր։ Գօմիսիոնը մէգիւրէտ ազա օլան պէշ լօրտ էլպիսէի մախսուսէլէրինի լապիս օլմուշ օլարգլարը հալտէ, Թէէրը լիքէլի հիւքմ իտիյօր։

Սեր գօմիսէր։— Զայրն իչինտէ պուլը՞նմամըշ մը։

Զավուշ.— Խա՛յր, էֆենտիմ. Նէօպէթիէրիմիզտէն իքիսի պալըգ ավը նէօպէթիսի իլէ պէրապէր, էքսէրիա կէմէլէրի խրրսըզլըգա պալըգ ավընա չըգանլարը պուլընտըգլարը մահալի օլայբը իքէն, նէօպէթիէրտէն պիրի պալըգ պիր սանտալ կէօրմիւշ։ Զապթ իտէմէք պիր չէյ պուլմըգլար գանընը՝ սահիլտէն ալչաղը էնիպ սանտալն իչինէ կիրմիկլեր, վէ պու գաբըյը օրտաա պուլըգ, էօլիւ կիսի պիր հալտէ պուրայա կէթիրմիշլեր։

Միւտիր՝ Կալուպէ իլէ Սիլվէնին եիւզիւնէ պագարագ.— Զօգ գարիպ չէյ։ սիզին սանտալընըզ պաթմըշ օլտուղը հալտէ, նա՞սըլ օլմուշ տա Իմմ ֆուպէր։ սանտալընը իչինտէ պուլընմամըշ։

Զավուշ.— Ֆիլմագը իքի եիւզ մէթրօ գատար պէրիտէ տէ Բօր-Գրէթէյլ մէխանէհիլերինտէն պիրինին օլտուղը թէկնագագուգ իտէն պիր պալըգ գայըգընը տա քիւրէյլերի պուլընմամըշ քի, չայը կէյէն իքի չախսը գօվալամագ նէկէթիյլէ մէգիւրը գայըգը պու գաբը իլէ տիկէր իքի քիչի իսթէմիշ ալմըշլար իմիշ։

Կալուպէ։— Մէգիւրը գայըգը ալան մատամ իլէ պիզ իտիք։ գայըգ Գատիւս սօնրն իտի։

Միւտիր.— Պու էյլի։

Սեր գօմիսէր.— Էյ մատամ Բօզիէնին իչինտէ պուլընմաբդը գայըգ քիմի՞ն իմիշ։

Կալուպէ։— Մէչխանէճիին։ իգնսիգ օլարագ պագընտան չէօզիւլմիշ վէ պուլընմըշ։

Սեր գօմիսէր.— Գի՞մ չէօզմիւշ ալմըշ։

Կալուպէ.— Օրասը մէճհուլ։։։ մէչխանէճի գայըգընընն չալընմըշ օլտուղընը պու սապահ ֆարգ իթմիշ։։։ վէ քէնիֆէթի զապըթայա խապէր վերմէկէ կէլիր իքէն, գայըգընը պուլմըշ։ պիզգ տէ թաֆսիլաթ վերտի։

Միւտիր.— Պու մէսէլէնին գարանըզգ պիր ճիհէթի վար։ վէ լաքին մատամ Բօզիէ սէօզ սէօյլէյէճէք պիր հալէ կէլմէտիքճէ, անլաշըլմայաճագ—տէյիպ, Կալուպէյէ խիթապէն։— Միզ սանտալընըզ իլէ պաթարընընը սրրատա, մատամ Բօզիէյի պիր սէօյիւտ տալընա սաբը օլարագ պրագմըգընընը, տէյի՞լ մի։

Կալուպէ.— Եէվվէթ, էֆենտիմ. մուախարէն չայա միւշարիյնի իչիթմիք։ պիզ պօզուլմըշ պիթմիշ տիր տէյու տուրույօր իտիք։

(Շարունակ.)

ՍԻՄՕՆ ՎԷ ՄԱՐԻ

ՄԻՒԼԼԻՏԻ

ԳՕԹԱԳԻՒ ՏԸ ՄՕՆԹԷՐԼԻՆ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ ԱՆՏՈՆ ԱԼԻՊ

Բօլիս միւտիրի մէքթուպը աչըպ, պէրվէճհը զիյր օգուսը։

«Միւտիր էֆէ՛նտի,

«Շիմտի Սէն-Մօրա կէլմէնիզ, վէ իւզերինէ բօլիս գաբթը պուլընան պիր գաբրյը մուայէնէ իթմէնիզ իգթիգա իտիյօր։ էկէր կէլմէնիզ միւտթին տէյիլ իսէ, լազըմ կէլէն թալիմաթը վէրմէնիզ բէճա օլունը։»

Միւտիր.— Սահիհ իմի, էմմ ժուպէր էօյմիւշ։ պէօյիւք Փէլաքէթ—տէտիքտէն սօնրա, մէքթուպը կէթիրէն ժանտարմայա խիթապէն։— Սէն՝ Սէն-Մօրա կիթ, պէն տէ կէլիյօրըմ։ ժօսլէ, Մարթէլ, սիզ պու կիւն նէ եաբաճաղընըզը պիլիրսինիզ։ Վուգուի հալտէն օ խապիսլէրին հալա Բարիտտէ պուլընարգլարը Թէպէյիւն իթտի։ Պու կիւն Թէքմիլ Անթէն մահալլէսինի տօլայընը. եարընն տա պաշգա մահալլէլերի տօլայըրը։ վէ պէօյլէ Թա քի պիր էսէր պուլընճայա տէկին տէվամ իտէրիզ։

Ժօսլէ իլէ Մարթէլ, սէվվէքտէ վէ բիայէթ իթմէքտէ օլտուղլարը մատամ Բօզիէնին պու սուրէթլէ ֆահիշտէ էօյլուզ կիթմիշ օլմասընան տօլայը Փէվգէլատտէ միւթէէսսիրէն տիչարը չըգտըլար։

—Կալուպէ, Սիլվէն, սիզ տէ պուրատա պէնի պէքլէյիրսիզ։ կիտէյիմ քէյֆիյէթի սէր գօմիսէրէ խապէր վէրէյիմ, կէլիրիմ։։։ պէրապէր Սէն-Մօրա կիտէրիզ—տէյիպ, գօմիսէրին նէկտինտէ կիթտի։

Գօմիսէր վուգուի հալէ խապէրտար օլարգան սօնրա.— Գիչարէ գարը, չիմտի օղլունա նա՞սըլ խապէր վէրմէլի։

Գօմիսէր իլէ միւտիր, Կալուպէ իլէ Սիլվէնի ալըպ եօլա տիւշտիւլէր, վէ էօյլէ վագթը Սէն-Մօրա մուվասէլէթ իթտիլէր։

Սէն-Մօր գօմիսէրի.— Վէրմիշ օլտուղըմ զահմէթտէն տօլայը աֆվընըզը խաթիրհամ իտէրիմ։ Էյի՞ մի իթտիմ, Փէնա՞ մը իթտիմ պիլմէմ։ լաքին մէսէլէյի բէք մուհիմմ կէօրտիյիմտէն, տերհալ մալիսմաթ վէրմէքլիյի վազիֆէտէն ատտ իթտիմ Գարընընն իւզէրինտէ պուլմըշ օլտուղըմ բօլիս գարթը, զիհնիմի չօգ մէշղուլ իթտի։

Միւտիր.— Բէք էյի իթմիշսինիզ։ Փիլհագըգա պու գաբը պիզէ էն գիյատէ լիւզումը մէմուրլարընընդան իտի։ էօյտիյիւնէ չօգ Թէէսսիֆ իտէրիզ։

Սէն-Մօր գօմիսէրի.— Գաբը էօվմէմիշ տիր, էֆենտիմ—տէտիքտէ, միւտիր իլէ սէր գօմիսէր ճան ալարլար։

Միւտիր.— Գին չիւքիւր Ա.լահա, չու խապէրէ բէք մէմնուն օլարգ։ տիմէք քի սա՞ղ մը տրը։

Զավուշ.— Եվվէթ էֆենտիմ։ պիզ էօյմիւշ զանն իթմիշ իտիք։ պէրեքեաթ վէրսին հէքիմէ քի, պիզգ մուավէնէթէ եէթիշտի։ անճագ ագլը պաշընտա տէյիլ, վէ օլունան սիւվալլերէ հէվալ վէրէմէյօր։

Միւտիր.— Նէ՞բէտտէ տիր։

Զավուշ.— Օտամտա։ պէնիմ քէնտի եաթաղըմա եաթըրմըշըմ։

Միւտիր.— Գէօյիւք պիր ինսանկէթ իթմիշսին, Թէէքքիւր իտէրիմ։։։ պիզի եանընա կէօթիւրի՞ւրմիսին—տէտիքտէ, չավուշ մէրգումանը խասթանընն օտասընա կէօթիւրթիւ քի, օրատա գաբրը, քէմալը չաֆգաթլա մատամ Բօզիէնին Թէատ. վիմիյլէ ուղրաշմագտա իտի։

Մատամ Բօզիէ՝ տէհշէթլի պիր նէօպէթէ միւշար օլմըշ, վէ եիւզիւ կէօգիւ գըրմըզը լէքէլէր իլէ պոյանմըշ օլտուղը հալտէ, գօլաբը եաթագտան այաղը սաթգըմըշ եաթմագտա օլուպ, պաղը սաղտան սօլա վէ սօլտան սաղտա եուվարլանըպ տուրմագտա իտի։ ալնը պաղը իտի։

Սեր գօմիսէր.— Նարասը վա՞ր մը տրը։

Զավուշ.— Եվվէթ էֆենտիմ, ալնընտա պիր եարասը վար։

Սեր գօմիսէր.— Թէկլիքէլի՞ մի։

Զավուշ.— Նարա պէօյիւք վէ լաքին տերին տէյիլ։ հէքիմ օ եարայա Թէկլէ իթմէյօր։ պուզ կիպի սօղուզ սուլը իչ նէ տիւլմէսինէէն, վէ պէշ ալթը սաաթ ըսլագ էլպիսէսիյլէ իւսթիւ աչըգ եէրտէ գալմըշ օլմասընտան տօլայը հալինի Թէէ. Միւտիր.— Գէն օ ճիհէթի տիւչիւնմէտիմ։ օնը սօնրա տիւչիւնիւրիդ։ չիմտիմ։ մէրհալ Սէն-Մօրա կիթմէք իգթիգա իտիյօր, վէ պէն տէ կիտիյօրըմ։

Գօմիսէր.— Գէն տէ կէլիրսիմ։ իչին Թաֆսիլաթը պիր ան էվվէլ անլայըմ։

Գօմիսէր իլէ միւտիր, Կալուպէ իլէ Սիլվէնի ալըպ եօլա տիւշտիւլէր, վէ էօյլէ վագթը Սէն-Մօրա մուվասէլէթ իթտիլէր։

Սէն-Մօր գօմիսէրի.— Վէրմիշ օլտուղըմ զահմէթտէն տօլայը աֆվընըզը խաթիրհամ իտէրիմ։ Էյի՞ մի իթտիմ, Փէնա՞ մը իթտիմ պիլմէմ։ լաքին մէսէլէյի բէք մուհիմմ կէօրտիյիմտէն, տերհալ մալիսմաթ վէրմէքլիյի վազիֆէտէն ատտ իթտիմ Գարընընն իւզէրինտէ պուլմըշ օլտուղըմ բօլիս գարթը, զիհնիմի չօգ մէշղուլ իթտի։

Միւտիր.— Բէք էյի իթմիշսինիզ։ Փիլհագըգա պու գաբը պիզէ էն գիյատէ լիւզումը մէմուրլարընընդան իտի։ էօյտիյիւնէ չօգ Թէէսսիֆ իտէրիզ։

Սէն-Մօր գօմիսէրի.— Գաբը էօվմէմիշ տիր, էֆենտիմ—տէտիքտէ, միւտիր իլէ սէր գօմիսէր ճան ալարլար։

Միւտիր.— Գին չիւքիւր Ա.լահա, չու խապէրէ բէք մէմնուն օլարգ։ տիմէք քի սա՞ղ մը տրը։

Զավուշ.— Եվվէթ էֆենտիմ։ պիզ էօյմիւշ զանն իթմիշ իտիք։ պէրեքեաթ վէրսին հէքիմէ քի, պիզգ մուավէնէթէ եէթիշտի։ անճագ ագլը պաշընտա տէյիլ, վէ օլունան սիւվալլերէ հէվալ վէրէմէյօր։

Միւտիր.— Նէ՞բէտտէ տիր։

Զավուշ.— Օտամտա։ պէնիմ քէնտի եաթաղըմա եաթըրմըշըմ։

Միւտիր.— Գէօյիւք պիր ինսանկէթ իթմիշսին, Թէէքքիւր իտէրիմ։։։ պիզի եանընա կէօթիւրի՞ւրմիսին—տէտիքտէ, չավուշ մէրգումանը խասթանընն օտասընա կէօթիւրթիւ քի, օրատա գաբրը, քէմալը չաֆգաթլա մատամ Բօզիէնին Թէատ. վիմիյլէ ուղրաշմագտա իտի։

Մատամ Բօզիէ՝ տէհշէթլի պիր նէօպէթէ միւշար օլմըշ, վէ եիւզիւ կէօգիւ գըրմըզը լէքէլէր իլէ պոյանմըշ օլտուղը հալտէ, գօլաբը եաթագտան այաղը սաթգըմըշ եաթմագտա օլուպ, պաղը սաղտան սօլա վէ սօլտան սաղտա եուվարլանըպ տուրմագտա իտի։ ալնը պաղը իտի։

Սեր գօմիսէր.— Նարասը վա՞ր մը տրը։

Զավուշ.— Եվվէթ էֆենտիմ, ալնընտա պիր եարասը վար։

Սեր գօմիսէր.— Թէկլիքէլի՞ մի։

Զավուշ.— Նարա պէօյիւք վէ լաքին տերին տէյիլ։ հէքիմ օ եարայա Թէկլէ իթմէյօր։ պուզ կիպի սօղուզ սուլը իչ նէ տիւլմէսինէէն, վէ պէշ ալթը սաաթ ըսլագ էլպիսէսիյլէ իւսթիւ աչըգ եէրտէ գալմըշ օլմասընտան տօլայը հալինի Թէէ. Միւտիր.— Գէն օ ճիհէթի տիւչիւնմէտիմ։ օնը սօնրա տիւչիւնիւրիդ։ չիմտիմ։ մէրհալ Սէն-Մօրա կիթմէք իգթիգա իտիյօր։ վէ պէն տէ կիտիյօրըմ։

Գօմիսէր.— Գէն տէ կէլիրսիմ։ իչին Թաֆսիլաթը պիր ան էվվէլ անլայըմ։

Գօմիսէր իլէ միւտիր, Կալուպէ իլէ Սիլվէնի ալըպ եօլա տիւշտիւլէր, վէ էօյլէ վագթը Սէն-Մօրա մուվասէլէթ իթտիլէր։

Սէն-Մօր գօմիսէրի.— Վէրմիշ օլտուղըմ զահմէթտէն տօլայը աֆվընըզը խաթիրհամ իտէրիմ։ Էյի՞ մի իթտիմ, Փէնա՞ մը իթտիմ պիլմէմ։ լաքին մէսէլէյի բէք մուհիմմ կէօրտիյիմտէն, տերհալ մալիսմաթ վէրմէքլիյի վազիֆէտէն ատտ իթտիմ Գարընընն իւզէրինտէ պուլմըշ օլտուղըմ բօլիս գարթը, զիհնիմի չօգ մէշղուլ իթտի։

Միւտիր.— Բէք էյի իթմիշսինիզ։ Փիլհագըգա պու գաբը պիզէ էն գիյատէ լիւզումը մէմուրլարընընդան իտի։ էօյտիյիւնէ չօգ Թէէսսիֆ իտէրիզ։

Սէն-Մօր գօմիսէրի.— Գաբը էօվմէմիշ տիր, էֆենտիմ—տէտիքտէ, միւտիր իլէ սէր գօմիսէր ճան ալարլար։

Միւտիր.— Գին չիւքիւր Ա.լահա, չու խապէրէ բէք մէմնուն օլարգ։ տիմէք քի սա՞ղ մը տրը։

Զավուշ.— Եվվէթ էֆենտիմ։ պիզ էօյմիւշ զանն իթմիշ իտիք։ պէրեքեաթ վէրսին հէքիմէ քի, պիզգ մուավէնէթէ եէթիշտի։ անճագ ագլը պաշընտա տէյիլ, վէ օլունան սիւվալլերէ հէվալ վէրէմէյօր։

Միւտիր.— Նէ՞բէտտէ

գրալի իւէ եւն չուվալընն արա. ալնաա գուուա իտէրլէր, վէ պէ. բաթը գրալինին էնանի գրաթքնաա Մէճլիսը Մէպուսանը հաղը պու. լընմասը լաղմ կէլտիկինի ինձէ սիյահ տէյնէքլի պիր գալաս վասէթասը. լա մէճլիսը մէղքիւր հէյէթինէ իչար էյլէրլէր։ Մէպուսան պու տավէթէ իճապէթ իտէրլէր։ պէրաթը մէղ. քիւր միւնասիբճաթնա վագրվ օ. լուրլար։ վէ եէնի ագալար ըէսմը թախլիքի իճրա։ վէ Մէճլիսը Մէ. պուսան՝ քէնտի ըէիսինի ինթիխապ իթտիկի թագտիրտէ։ Գրալիցանը քէնտիլէրինի նէ սէպէպլէ տավէթ իթմիշ օլաղընը էօյրէնէճէքլէրինի խապէր ալըրլար։

«Գատէհու մէպուսան տիչարը չը. գրվ։ Լօրտլար Մէճլիսի՝ միւթատ օլան տուվալարընն գրտաթքյա մէճ. լիսի քիչտա իտէր։ Գունը միւթէգ. գնպէն լօրտլար՝ ըէսմը թախլիքի իճ. րա իտէրլէր։ վէ եէնի լօրտլար տա. խի իւնվան վէ մէմուրիյէթլէրինի ըէսմէն ախղ էյլէրլէր։ Գու էանատէ Մէճլիսը Մէպուսան՝ քէնտի ըէիսի. նին ինթիխապընա թէչէպիւս ի. ռալ։ պիր մէպուս՝ մէճլիսին սըր քեռթիպինէ միւրաճաաթլա, ֆիրան քիմէէնին ըէիս նասպ օլընմասընը թէքլիք իտէր։ պու թէքլիք սաբէ. լէր թարաքընտան տախի թէքրար օլունուր վէ էկէր իթիրազ վուգու պուլմազ իսէ եէնի ըէիս մագամընա գուուա իտէր վէ միւնթէխապլէրինէ պէյանը թէչէքքիւր էյլէր։ Ըէիսը միւշարէլէյէ՝ հէյէթը վիլքէլա ազա. օրնան պիրի թարաքընտան թէպ. րիք օլունուր վէ պէօյլեճէ պիրինճի կիւնիւն բասիմէի թէչրիքաթը խի. թամ պուլուր։

«Էրթէսի կիւն, եանի պու կիւն (պարտատ թարիք օլընտրդը վէճհլէ կէյէն ճումատ կիւնիւ) իքի մէճլիս եէնիճէն պիրլէյէր։ Շեօրլէ քի. Լօրտ. լար Մէճլիսինին գօմիսիօնը գրալի. օր՝ սիյահ ինճէ տէյնէքլի գալաս վասէթասը. լա Մէճլիսը Մէպուսանը Լօրտլար Մէճլիսինին բարմագլըդը էօնիւնէ տավէթ իտէր։ վէ Մէճլիսը Մէպուսան ըէիսի՝ «Հայէթմէպ հաղրէթլէրինին ըէք ատարդ մէ. պուսանը՝ քէնտի իսթիյազաթ վէ հուգուգը սարիհալարընա թէվ. ֆիգէն քէնտիսինի ըէիս ինթիխապ իթմիշ օլտրգլարընը» անլաթը։ Լօրտ Գանչէլոր՝ պու ինթիխապը թահսին իթտիկինի անլաթը վէ իչթէ թէչրիքաթընա ասը. լ չյանը թէժալ գըսմը օ մագաթ պաչլար։ Մէճլիսը Մէպուսան ըէիսի՝ մէճլիսը մէղքիւրընա «հուգուգ վէ իմթիյազա. թը աթիգա վէ սարիհասընը» թալեպ իտէրէք։ մէմուրիյէթը ճէտիտէսի. նին պիրինճի ֆասլընը իճրա իտէր։ Ըէիսը միւշարէլէյէ՝ բարմագլըդ էօ. նիւնէ տուրարագ վէ էթրաֆընը ըէֆիգլերի սարմըշ պուլընարագ։ Հաշ. մէթմէտագ հաղրէթլէրինէ մէպու. ատան իչին հարբրիյէթը քեչալ հագ. գը։ Թէտրրուգտէն մասունիյէթ հագգը։ վէ «հէր չէյէն զիյատ» գրալիցանը նէզտինէ կիտէպիմէք հագգընը թալեպ իտէր։ Պիր ազ տուրարգատան սոնղրա ըէիսը մէ. պուսան՝ մէճլիսին միւգաքէրաթընա հիւանիւ մանա վէրիյմէսինի, վէ էկէր պիր խաթա վուգու պուլուր իսէ տատրգ մէպուսանա աթի օլընմա. յըպ քէնտիսինէ իանատ իտիյմէսինի իսթէր։ Լօրտ Գանչէլէր՝ Մէճլի. ը Մէպուսանը պիլճիւմէ հուգու. գընը թատրգ իտէր, վէ անըն մի. զաքէրաթընա հիւանիւ մանա վէրի. ւեէկինի իլավէ էյլէր։

«Օ զէման մէպուսան չէքիլիպ կի. տէր։ վէ ըէիս՝ իսթիմա իթտիքլէրի վէճհլէ հուգուգլարընը թատրգ օ. լընտրդընը քէնտիլէրինէ ըէսմէն թէպլիդ էյլէր։ Պու պէյանաթ՝ Մէճ. լիսը Մէպուսան թարաքընտան նիւ. մայիչաթը մէսէրրէթքէարանէ իլէ թէլագգի օլունուր։ վէ միւթատ օլ. տրդը իւզրէ։ եէնի ինթիխապ օլընմ. յը պուլընան ազալար թարաքը. տան ըէք գուվվէթլի էլ չէրրբրլրը։ Գատէհու ըէիս՝ մէճլիսին սըր քա. թիպինէ ըէսմը թախլիքի իճրա ի. տէր։ սոնղրա տիկէր մէպուսան այ. նը մուամէլէի ըէսմիյէի իլքա իտէր. լէր։

«Օ զէման գրալիցա թարաքընտան Մէճլիսը Մէպուսանա պիր թահրի. բաթ վիրուա իտուպ, պունատ գը. բալիցա՝ վիրքէտի ճէտիտէնին նաս. պընան տօյալը ճիւնհալ գալան մէ. պուսլըգ մագամլարընա եէնիտէն ազա ինթիխապը զրմընտա միւն. թէխիպլէրի տավէթ իչին Մէճլիսը Մէպուսանա մէէզունիյէթ վէրիր։ Մալիւմ օլարը վէճհլէ։ ինկիլթէր. բատա հէր հանկը մէպուս՝ պիր գա. պինէթօյա տախիլ օլուր իսէ։ միւն. թէխիպլէրինին օ հալտէ քէնտիսինի մէպուս թանըմագ իսթէյիպ իսթէ. մէտիքլէրինի անլամագ իչին եէնի. տէն անլրէթ միւրաճաաթ իթմէյէ մէճպուր տրը։»

* *

Իրլանտանը եէնի վալիսի մարքի տը Լընտրնտէռի վէ եէնի նազրը. ումուրը Սըր Միքայել Հիքս Պիչ կէչէն բէնճէնպիհ կիւնիւ Ցըպլին չէհրինէ միւվասէլէթ իտիւպ, մէմուրիյէթ. լերինէ պէտ վէ միւպաչէրէթ իթ. միչլր իսէ տէ, էհալի թարաֆը. տան նէ լէհտ վէ նէ ալեյհտ հիչ պիր նիւմայիչ վուգու պուլմադը տրը։

Լաքին վալիի սապզ Լօրտ Ապէր. ատին՝ էանատ մէմուրիյէթինտէ հիւ. նիւ խարէսիյէ իրլանտա էհալիսի. նին թէվճհիւհ վէ մուհապէթինի ճէլպ իթմիշ օլտրգընտան, խալքի. լէրինին վիրուտինտէն ազատմ զէվ. ճէսի վէ քէրիմէսիլէ պէրապէր ա. զիմէթ վէ միւթարէգամ իթտիկին. տէ։ վարօրընն հարէքէթինէ տէկին էհալի թարաֆընտան մագհարը նիւ. մայիչաթը իլթիֆաթքեարանէ օ. մուշ տրը։

* *

Իրլանտանը պէլֆասթ չէհրինէ. քի արպէտարար կէչէն ճումատ ագ. չամը թէճէտտիւտ իտէր՝ ք, բօլիս՝ պիլհալ աթէչ իթմէյէ մէճպուր օ. մուշ օլտրգընտան, եէտի արպէտա. ճը թէլէֆ օլմուչար տրը։

Օ կիւնիւ Պէլֆասթ պէլէտիյէ միւ. տիրի՝ Սըր Հիքս-Պիչ իլէ պիր միւ. լագաթ իճրա իթմիշ, վէ կէօրիւնիւլ. տէ պու միւլագաթտա, իատէի ա. սայիչ իչին թէտապիրը մուէսսիրէ իթթիխազնա գարար վէրիյմիշ տիր։

Էրթէսի կիւնիւ եանի ճումատա էր. թէսի սապահլարը տախի Պէլֆասթ. տա եէնիտէն արպէտարար վուգու պուլուպ, վագը պունլարը պէօ. յիւք պիր էհէմմիյէթի օլմադը վէ բօլիս չարուգ իատէի սիւքիւնէթ էյ. լէմիշ իսէ տէ, ագշամ էհալի իլէ բօլիս վէ ասքէր արասընտա աղըր գավկալար վուգու պուլարագ։ Է. հալի՝ բօլիսի թաշմադը վէ տապան. ճա իլէ իւզերինէ աթէչ իթմիշ օլ. տրդընտան, բօլիս տախի աթէչ իթ. մէյէ մէճպուր օլմադը վէ էլլի քիչի գատար եարալանմադը տրը։

Մէճրուհիյնը մէրգուսմէնին ըէք չօղ էօլիսմ տէրէճէսինտէ վուրուլ. մադը օլտրգընտան, հպաթլարընտան գօրգուլմագտա իսմչ։

* *

Բօրթուգալ գրալը՝ կէչէն ըէճչէն. պիհ կիւնիւ ագշամ ըատտէլէրինտէ Աֆրո- Ասէ-ուէ Նամ Բօրթուգալ սէ. ֆինէի հարպիէսիյլէ ինկիլթերրա. նընը Թիմուր լիմանընա միւվասէլէթ իտուպ, գրալիցա Վիգթօրիա նա. մընա միւշարէլէյհանընը իւչինճի մախտումը տիւք տը Գոնթ իլէ ա. միրալ Օկիւսթ Ֆիլմօր Թարաֆըն. տան իսթիգպալ վէ գապալ օլընմադը տրը։ Բօրթուգալընն Լօնտրա սէֆի. րի գոնթ տ'Ալլաս տախի քէնտի հիւքմատարընը իսթիգպալինէ կէլ. միշ տիր։

Գրալ՝ տիւք տը Գոնթ իլէ Վէ. Ռուլ- Նու Ալդէրն Նամ ինկիլիզ թէ. նէզզիհհ վարօրընա կէչմիշ վէ Գոնթ Նամ մահալէ ազիմէթ իթմիշ տիր։

ՀԱՎԱՏԻՍՈՒԹԻՒՆ ԲՕԼԻԹԻԳԸՅԷ

Պէրլինէտքի Թ-ուրը կազէթասը. նընն թէէմինէն պէյանընա կէօրէ, պու սըրատա Ալէքսանիա, Ալսթրիա վէ ինկիլթէրա՝ Շարգտա վէ Էվրօ. բատա մուհաֆազաքի սուլհ ու տատ. հա չալըշմագտա իլքէն, Բուլսիա՝ ար. չիտուք Լուի վասէթասընդյա Ալսթ. ըիայա պաղը թէքլիֆաթատ պու. լընմագտա օլուպ, պու թէքլիֆա. թա կէչէն սէնէ Գրէմզիէրտէ պէյ. հուտէ պէքլէնմիշ իտի։

Մէզքիւր կազէթանընն իլավէթէն պէյանընա կէօրէ, Ավսթրիանը՝ թէքլիֆաթը մէզքիւրէյէ նէ ճէվապ վէրմիշ օլտրգը եագընտա անլաշըլա. ճագ տրը։

Բէթէրսպուրկտան չէքիլէն պիր թէլէկրաֆ տա՝ Թ-ուրընը պու հա. վատիսինի տօյայրտան թատիդ իթ. մէքտէ տիր։ Մէզքիւր թէլէկրաֆ կէօրէ, Բուսիա բայիթախթընտաքի կազէթասընդ Բուսիա իլէ Ալսթրիա արասընտա մէվճուտ օլան միւնասէ. պաթ հագգընտա իսթիմալ իթտի. քլերի լիսան խալլիճէ քէսպը իթիտալ իթմիշ տիր։ լաքին էն նուֆուզը կազէթալար՝ Պալգան չէպիհճէզիրէ. սինէտ միւշարէլէյհիւմա իքի տէվ. լէթլերին բէգապէթինտէն տօպալը Բուսիա իլէ Ալսթրիա արասընտա պիր մուհարէպէնին գուհուրի մուհագ. գաղ իտուկինէ տաիր օլան էֆքեար. լարընտան սարքը նազար իթմէյօր. լար։

* *

Բուսիանը Բարիզ սէֆիրի օլուպ կէչէնտէ Ալէքսանիատա Քիսինկէնէ կիթմիշ օլան Պարօն տը Մօհրէնհայմ՝ կէչէն ճումատա կիւնիւ Քիսինկէնտէն Բէթէրսպուրկա ազիմէթ իթմիշ տիր։

* *

Վիէննատան օգոստոս 8 Թարիխիյ. լէ աթիտէքի Թէլէկրաֆ քէչիտէ օ. լունմադը տրը։

«Բալիթիգա ալէմինին թէքմիլնա. զարը տրգգաթը պու կիւնքի կիւն Կասթէյն իւզերինէ ճէլպ օլընմագ. տա տրը։ Իքի իմբէրաթօրլարընն միւ. լագաթը միւթատէսի՝ կէօրիւնիւչտէ պու սէնէ պիր էհէմմիյէթը թէվգէ. լատէի հարիզ օլաճագ տրը։ Զանն օլընտրդընա կէօրէ, թէտթիի մու. խալէսէթը ատսթանէտէն ֆազլա պիր շէյ վուգու պուլաճագ տրը։ Զազը տիրլօմաթլարընն վէ իքի խանէտանը իմբէրաթօրի ազալարընն հաղը. պուլընընը՝ միւլագաթը մէզքիւրէյէ սուրէթը խուսուսիյէտ տէպատէպ. պախշ օլաճագ տրը։ Մամաֆիհի պու միւլագաթ՝ էվրօբա սուլհ ու սալ. հընընն պօզուլմայաճաղընա պիր թէէ. մինաթ ատտ օլընըյօր։ Բուսիանընն էարար ու խաֆայա իլէ մէմու օլան բալիթիգասը վէ ինկիլթէրրանն թէպէտտիւը վիւքէյասը նազարը տիգգաթը ումումիյի ճէլպ իթմիշ օլտրգը կիպի, տիկէր թարաֆտան էսքիմիշ օլան Պէրլին ահնանմէսինին եվրօբա միվազէնէսինէ արթըգ ու. զուն միւտաթէ էսաս օլամայաճաղը տա գավիէն զանն օլընմագտա ի. տուլինտէ, իսթիգպալ իչին վէ. սաիթը սարէի իթթիֆիզ արա. մագ լազմ տրը։ Վէ իչթէ դասթէն. տէ իքի իմբէրաթօր իլէ իքի տիր. լամաթլարընը միւլագաթը՝ պու մատ. տէ իւչէրինէ վուգու պուլաճաղը մէրվի տիր։»

* *

Դասթէն 8 օգոստոս։ —Իմբէրա. թօր Ֆրանսուա Ժօզէֆին գապուլինէ մախսուս Թէտարիքեաթ իքմալ օ. լընը էյօր։ Շիմտիտէն հէր թարաֆտա պարագլար վէ ֆիւրուհաթ քէմէր. լերի կէօրունիյօր։ Բրէնն Պիզմարգըն իգամէթ իթթիկի Սթրատպինկէր քէօչկինին Թէզեհինաթ՝ սուրէթը խուսուսիյէտ կէօղ չարմագտա տրը։ Մէզքիւր քէօչկինն հէր պիր բէնչէրէսի Ալէքսանիա, Ալսթրիա վէ Պավիէրայա մախսուս բէնկիէրտէ կրլանթալար իլէ տօնանմադ տրը։ Ի. քի իմբէրաթօրլարընն պէրինճի միւ. լագաթը՝ գարլըճաղար գուրպինտէ. քի սերայտա վուգու պուլաճագ տրը։ Իմբէրաթօրցա Էլիզապէթ՝ զէվճի իմբէրաթօր Ֆրանսուա Ժօզէֆին միւ. վասէլէթինտէն պիր չէրեէք էվվէլ օրայա ազիմէթ իտէճէք վէ իմբէ. րաթօր կիյեօմ իլէ պէրապէր միւ. չարէլէյճէ պէքլէյճէճէք տիր։ Տինն իմբէրաթօր կիյեօմ՝ թօրնու բրէնն կիյեօմը վէ անտէն սօնդրա Վիէն. նատա Ալէքսանիա սէֆիրի բրէնն Բէ. ուսը հուզուրընա գապուլ իթմիշ տիր։

* *

Կասթէն 8 օգոստ. — Ալսթրիա իմբէրաթօրը՝ ագշամ իւզերի պու. րայա միւվասէլէթ իտէրէք, պիր խալը էհալի թարաֆընտան ալգըշ. լանմադը, վէ գաբլըճա ճիվարընտաքի սերայ բիչիհաճընտա Բրուսիա վէ. լիի ահալընն մախտումը բրէնն կիյ. եօմ վէ բրէնն Պիզմարգ վէ Վիէն. նատա Ալէքսանիա սէֆիրի բրէնն Բէ. ուս վէ Սայցպուրկ վալիսի վէ Ալէ. քսանիա իմբէրաթօրընն գուրէնասը Թարաֆընտան իսթիգպալ օլընմադը տրը։

Ալսթրիա իմբէրաթօրը՝ Բրուսիա իւնիֆօրմասը իլէ օլուպ էկլ Նոար նիշանընընն վինճի գօրտօնընը թատ. լիդ էյլէտիլի հալտէ, Ալսթրիա իւ. նիֆօրմասընը լապիս օլարագ Սէնթ էթիէն նիշանընը թաալիգ իտէն բը. բէնն կիյեօմա թէգաբրուպ իտէրէք միւշարէլէյհի իքի քէբրէ քէմալը

մուխալէսէթլէ պուս իթմիշ, վէ պատէհու բրէնն Պիզմարգըն էլին. տէն Թութուպ սէլամլամադը, վէ Ալէ. քսանիա իմբէրաթօրընն գուրէնասը իլէ միւսահէպէթ էյլէմիշ, վէ սէ. ըայա տուխուլինտէ Ալէքսանիա իմբէ. րաթօրը վէ Ալսթրիա իմբէրաթօրի. ցասը թարաֆընտան իսթիգպալ օ. լընմադը տրը։

Իքի իմբէրաթօրլար՝ իքի տէֆա եէքտիկէրինի դայէթ տօպանէ պիր սուրէթտէ գուճագլայարագ։ իմբէ. րաթօր Ֆրանսուա Ժօզէֆ՝ զէվճէսի իմբէրաթօրլցա իլէ տախի կէօրիւշ. տիւքտէն սօնդրա, Ալէքսանիա իմբէ. րաթօրընն սալօնընա տուխուլ իթմիշ տիր։

* *

Բէթէրսպուրկ 8 օգոստ.—Բէթէրս. պուրկտան մէքթուպ սուրէթիլէ ա. խիրէն Քիւբէլի Զախարով կազէթասընդ. տա նէյշ օլընան վէ Բուսիա էֆքեա. րը ումումիյէսինին Ալէքսանիա հագ. գընտաքի խուսուսէթ ու ատատվէթի էսապալընտան պահս իտէն պէնտ՝ Բէթէրսպուրկտա բէք գիյատ սուի Թէէսիր հասալ իթմիշ, վէ մէքթու. պը մէզքիւրընն պուրատան (Բէթէրս. պուրկտան) կէօնտէրիլմէյիպ Պէրլին. տէ Ալէքսանիա պաշ վէքեալէթի ագ. լամընտա գալէմէ ալընմադը իտուկինէ գանատթ բէյտա օլմուշ տրը։ Նէվսկի Վրէմ- կազէթասը՝ պու պապտէ պէ. յանը միւթալէա իտէրէք, Ալէքս. նիա իլէ Ալսթրիանընն Բուսիա իլէ օլան միւնասէպաթը նէտէն իպարէթ օլտրգընը իլդահ իթմէնին վագթի տիր տէմիշ տիր։ Իքի իմբէրաթօրլըգլար՝ Բուսիադը Պալգանլարատան աթմադա չալըշըյօրլար։ վէ տիկէր թարաֆատան իթթիֆագը սէլասէնին հիւքմ ու թէէսիրինի քէնտի մէնֆասաթլարը. նա կէօրէ գուլլանըպ իսթիֆատէ ի. տիյօրլար։ զիրա պու իթթիֆագընն ալթընտա Ալսթրիա՝ Պուլկարիսթան. տա նուֆուզ ու թէէսիրինի արթըրմ. մը։ վէ օրատա Սըրպիատաքի մէվգի ու վազիէթինէ միւսավի պիր վա. զիէթ գազանմադը տրը։ Բուս մէհա. ֆիլը բօլիթիգըյէսինտէ, Մ. տը կիէրսին սէյահաթընա պէօյիւք պիր էհէմմիյէթ վերմէմէկէ չալըշըմագ. տա վէ պու սէյահաթընը բօլիթիգայա միւթէալլիք հիչ պիր ճիհէթի օլմա. յաճաղը բիվայէթ օլընմագտա տրը։ Մ. տը կիէրսին տօղրուճա Ֆրանճէնս. պատա կիտէճէք, վէ օսնդրա Բու. սիայա ավտէթ իթթիկինտէ բրէնն Պիզմարգա պիր վիզիթա վերճէճէք տիր։

Խիւլասատ քէլամ, հէր նէ գատար Բուսիա իլէ իքի իմբէրաթօրլըգ ա. բասընտաքի միւնասէպաթ աղ չօղ կէրկիլի իսէ տէ, էֆքեարը ումումի. յէնին գանընընա կէօրէ, իմբէրաթօր կիյեօմ պէրհայաթ օլտրգա Բուսիա իլէ Ալէքսանիա արասընտա պիր մու. հարէպէ վուգուընտան գօրգուլա. մագ, վէ իմբէրաթօրը միւշարէլէյհին վէճթընտան եվվէլ Ալսթրիա տա Գոնա վէ Հէրսէք հագգընտա պիր գարարը գաթի վերէմմէզ։

* *

Սրպիտ գրալը Միլան Պէկիրատա ավտէթ իթմիշ իսէ տէ, եագընտա մէմալիքը եճնէպիյէ ազիմէթ ի. տէճէք, վէ էանի սէյահաթընտա Ալսթրիա տիբլօմաթլարընյա միւա. գաթլար իճրա էյլէյճէճէք տիր։

ԹԱՀԻՐԱԹԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

Պու քէրրէ Ազիյէ նէզարէթինտէն պիլօմմամ մէմուրիյը առիյէյէ եա. զրան թահրիրաթը ումումիյէտ թագիգաթ վէ թէհարրիյաթը իպ. թիտայէ հագգընտա պաղը վէտայա վէ թէպլիղաթ իճրա օլընմադը տրը։ Շեօյլէ քի,

Գազալարտա միւտաիի ումումի մուտվինի օլմամագ վէ զապթիյէ զապթանընն էքսերիսի օգուր եա. զար թագբմընտան պուլընմամագ հասէպիյէ ճէրիմը մէշհուտէտ վէ ճինայաթը ճէսիմէտ վագթ ու զէ. մանը իլէ իյֆասը լազմ կէլէն թահ. գիգաթ վէ թէհարրիյաթը իպթի. տայէ՝ գանունա մուվաֆիգ սու. րէթտէ իճրա իտիլէմէլիպ հուգուգը ումումիյէճէ բէք չօղ գայիաթ վու. գուա կէլմէմէտ վէ իշլերին քէօրե. թինէն վէ միւսթանթիգլերին ա. տէմը քիֆայէթինտէն նաշի միւրու. ը զէմանա պաղը հուգուգը ումու. միյէ տտվալարը սագրթ ճօլմագտա վէ մէտտրը սիւպութ ճիւրմ օլան էչտա վէ Հալիհանընն տտիի հիւանիւ մուհաֆազա իտիլէմէմէքտէ օլտրգը, վէ ճէրրահլարտան պաղալարը չէ. հաէթնամէսիզ օլմասընա մէպնի մուտյենէի ֆէենիյէյի հիւանիւ իկթա իտիմէտիքլերի՝ օլ պապտէ վուգու պուլան իշարաթ վէ շիքայաթատն անլաշըլմասը իլէ, պատէզին գայ. մագամլարընն ճէրահմը մէշհուտէտ չու վազիֆէյի պիզզաթ իկթա իտուպ զապթիյէ միւլազիմ վէ չավուշլարը. նա հէվալէի մասլահաթ իթմէմէլերի զըմընտա քէնտիլէրինէ վէտայի լազմէ իկթասը Տախիլիյէ նէզարէ. թը ճէլիլէսինէ եագըմը օլտրգը. նտան, մասլահաթը պու ճիհէթի թէէմին օլընմըշ տրը։ Ումուրը ճէ. զայիլէտ գապահաթլա թահգիգա. թը էվվէլիյէսի տէրէճէի սիւպութ. տէ կէօրիլէն տտի ճինհա տավա. լարընն տօղրուտան տօղրույա մէ. հաքիմէ մէրիյմէսի ճահզ պուլընտը. ղը ճիհէթլէ, պու մագուլէ տէավի՝ իսթինթագ տահրէլէրինտէն կէչի. րիլմէմիկի սուրէթտէ միւսթանթիգ. լերին մէչղուլիյէթլերի քէսպը խրքֆ. ֆէթ իտէրէք մէվճուտը տահրէ թահգիգաթընը վագթ ու զէմանը իլէ իյֆա իտպիլմէլերինէ իմքան հասրլ օլաճաղընտան, պատէմա պու. կիպի տավալարընն իսթինթագա հէ. վալէ օլընմամասը վէ պու հալտէ ու. մուրը իսթինթագիյէտ եինէ թէէս. խիրաթ վուգուա կէթիրէնլեր օլուր իսէ, միւսթանթիգլեր հագլարընտա պէր մուճիպը գանուն իսթարաթ վէ թէվպիխաթ վէ լէտէլ հաճէ թէէտիպաթ իճրա իտիլմէսի միւգ. թագի օլարընը կիպի, ճէրահմին էա. նի թահգիգաթտա իսթիխատամ օ. լընանագ թապիպ վէ ճէրրահլարընն երպտպը մալիւմաթ վէ իսթիգա. մէթանն պուլընմասը, վէ էչտաի ճիւրմիյէնին սուրէթը հընգը հագ. գընտաքի թալիմաթ թէվֆիգը մուտվէլէ իտիլմէսի լազմէտէն օլ. մասը իլէ, իչին պու ճիհէթինէ ազգ. գաթ ու իթինա օլընմասը՝ մէզքիւր թահրիրաթը ումումիյէտ իչար գը. լընմըշ տրը։

* *

Ալիրէն Շուրաի-Ցէվլէթ գարարը իլէ Ազիյէ նէզարէթինտէն եազըլան պիր թահրիրաթը ումումիյէտ, ա. ռաքիրը զապթիյէ սիլքինէ գայա օ. լընանագլար իլէ, ճինհա վէ սահ. րէտէն տօլալը հիւքիւմէթանէ թա. լէպ իտիլէն էշխասան վէ թալեպէի իւլուման ալընանագ քէֆալէթնա. մէլերէ ՝էր զրուլըգ բուլ եարբլար. ըլմասը խուսուսընա իրտաէի ալիյէ միւթէալլիք պուլրբլաղը պէյանը իլէ իյֆաի միւգթէզասը իչար գը. լընմըշ տրը։

ԹԷՎՃԻՀԱԹ

Լազգբլէ միւթէսարրբֆլըղը՝ ճէ. պէլը Պէրէքէթ միւթէսարրբֆը Ան. մէտ ճէվտէթ բաչա հաղրէթլէրինէ,

ճէպէլը Պէրէքէթ միւթէսարրբֆ. ըղը՝ Լազգբլէ միւթէսարրբֆը Շեվգի բաչա հաղրէթլերինէ,

Էտիրնէ վիլայէթի տախիլինտէ պուլընան էվլաքը Հիւսայն գօմի. սիօնը ազասընան Թաղէոս վէ Հիւ. սէյին էֆէնտիլերէ բիւթպէի ասնի. յէ ասֆիքը սանիսի,

Տերսատէթ պիտայէթ մահքէմէ. սի միւտաիի ումումի մուավինլի. կի՝ իսթինթագ մէմուրիյէթինտէն միւնֆասըլ Հաֆիտ պէյէ,

Տէտէ Ազաճ պիտայէթ մահքէմէ. սի բիյասէթի՝ Օրթաքէօյ պիտայէթ մահքէմէսի ըէիսի Եօրան էֆ.է,

Օրթաքէօյ պիտայէթ մահքէմէսի բիյասէթի՝ Տէտէ Ազաճ պիտայէթ մահքէմէսի ըէիսի Ալի Սէֆքի էֆ.է Թէվճիհ պուլրբլմըշ տրը։

* *

Զաթը հաղրէթը Սատարէթբէնա. հինին խրամէթը ալիյէլերինտէ պու. լընան Շիւքրի ազայա Գիւնճիւ Մէ. ճիտի նիշանը իհսան պուլրբլմըշ տրը։

ԶՕՃՈՒԳ ԽԱՍԹԱԼԸԳԼԱՐԸ
Վէ ՏԷՐԻ ԽԱՍԹԱԼԸԳԼԱՐԸ ԻԶԻՒՆ

ԹԱՊԻՊԸ ՄԱԽՍՈՒՍ

Ցթամպօյտա քէօբրիւ պաշընտա Գիւշիւքեան պիրատէրլէր էշզախա. նէսինտէ, բազար կիւնլէրէ մաա. տա հէր կիւն սաաթ եէտիտէն օն պիրէ գատար մէզքիւր խասթալըգ. լարա մախսուս թապիպ պուլունուր։

ՍԱՐՐԱՖԻԷ

ԵՎՐՈՊԱ ՓՈՐՍԱՄԸ

Լոնդրա 12 Օգոստ.

Ինկիլ. էհսամը Ինկ. Լիր.	101-1/4
Օսմ. էհսամը աշրլոը	14-7/8
» » գաբանոը	14-15/16
» » Սերի Ա.	24-3/4
» » » Գ	15-3/4
» » » Ս	14-7/8
Օթման 1871	75-1/4
Օսմանլը Գանգասը	10-3/8
Բուլխա խթիգրազը	099-1/2
Մըսրը տուլ. մութահրսէ	74-1/2
» խթիյազլը	96-7/8
Տարա Սանիէ (Մըսրը)	73-1/4
Թոչիլ խթիգրազը	95-1/4
Մաճարիսթ. էհսամը 1877	-
Գամպիօ Բարիզ 3 այ վատէ	-

Բարիզ 12 Օգոստ.

Ֆրանս. էհս. 3 % Ֆր.	82-85
» » 4½ %	109-50
Եէնի Օսմ. էհսամը աշրլոը	15-
» » » գաբանոը	15-05
Մէտրոփոլիթ	
Սեռի Գ.	15-45
» Ս.	15-
Բուլգարի չրմէնաբգիէրի	55-25
Օսմանլը Բէգիսի էհսամը	-
Օսմ. Գանգասը	512-50
Գրէքի Լիոնէ	525-
Գրէքի Ֆոնսիէ	-
Լիսն ագսիոնը	-
Սուէյշ ագսիոնը	1981-25
Բուլխա 5 % 1877	101-1/2
Իթալիա էհսամը	099-95
Մսրը Ֆոնս. մութահրսէ	376-25
Եուանան 5 % 1879	295-
Գամպիօ 3 այ վատէ	25-22

Վիէննա 12 Օգոստ.

Լոնդրա իւզերինէ գամպիօ	126-45
Բուլգարի չրմէնաբգիէրի	17-50

ԳԱԼԱԹԱ ՓՈՐՍԱՄԸ

Էհս. ումս. ուլ. ագ. գաբ.	16-19
Գու սապահ աշրլոը	16-22
Մըսրը մութահրսէ. գաբ.	85-05
Գաս սապահ աշրլոը	85-10
Սեռի Ա.	24-20
» Գ.	15-20
» Գ.	16-22
Բուլգարի չրմէնաբգիէրի	56-25
Ագչէ Քարիսի	6-
Բէրօր Ղրշ.	00-
Էվալէսիզ »	22-1/2

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԼԱՐԸ

Գրեքի ժէնէրալ	5-55
Սթամպոլ պանգասը	5-
Օսմէնէ ժէնէրալ	5-09
Թրամվայ	2-82½

ԱԳՏԷԼԷՐԻՆ ՖԻԾՈՔԸ

Օսմ. լիրասը 100 ղրշ.ական	Ղ. Բ.
Գէյալ մէճիտիէ Քարգէ	108-07
Մէքթալիք »	98-30
Գէլիք »	102-50
Ալթընզգ »	105-05
Գայմէ	-
Ինկիլիզ լիրասը	110-09
Ֆրանսզ ալթունը	87-51
Բօլ	90-24
Գրէմից ալթունը	51-15
Գաբալոն գայմէսի	9-26

ԹԱՍՏԻԿԻ ԳԵՆԱԳԻՏՍ

20) լիզ քեսաղտ	
50) » »	15-25
100) » »	
500) » »	
1000) » »	15-15
10000) » »	

ԻԼԱՆԱԹ

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԿԷՐԻ ճանիպը ալիսինտէն

Ինկիլիզ Թիմուրը Քանիրը ճեռիս

50 Տէօրթ քէօչէ վարեօզլըգ, պէ. հէրի երեւզէն երեւ գըրդ գըյէի ճէտիտէ գատար։

55 Եուվարլագ խալգալրգ պէհէ. րի պէչ գըյէի ճէտիտ։

75 Տէօրթ քէօչէ սիքէլիք, պէ. հէրի օթուզ գըյէլիք։

180 պէհէր գանթարը ճէտիտի 107 ղրուշ։

Ալթըսը պիր տէմէթ Թիմուր սաճ գանթարը ճէտիտ 100

պէհէր գանթարը ճէտիտի 277 ղրշ։

Օսմանլը էյէսի

տրէր

300, պէհէր ատէտի 2 ղրուշ 38 բա. բա (իւչ քէօչէ)։

500, պէհէր ատէտի 4 ղրուշ 18 բա. բա (տէօրթ քէօչ։)

Պիր սէնէ զարֆրնտա լիւգումի մըգտարլարը ալընմագ իւզրէ տա. գուզ գալէմ չաարը տիրէկի վէ սա. իրէ։

Պիր նումէրօ գալըն ինկիլիզ քէ. թէն պէգի

արշրնը ճէտիտ 3200

պէհէր արշընը ճէտիտի 7 ղշ. 30 բրբ։

Պէչ գուլաճլրգ թապիր օլունը

քէպիր Գասթամունի ուրդանը

ատէտ 35000

պէհէր ատէտի 2 ղրուշ 10 բարա։

Պէչ գուլաճլրգ թապիր օլունը

ատիր Գասթամունի ուրդանը

ատէտ 165000

պէհէր ատէտի 1 ղրուշ 25 բարա։

Իզմիր ուրդանը

ատէտ 5300

պէհէրի 7 ղրուշ։

Պիր սէնէտէ Սարաճխանէ անպա. ըրնտա լիւգումի մըգտարլարը իմալ օլունմագ իւզրէ չարգա չէքիլմէմիշ ավանիի նուհասիլէ իւճրէթը իմա. լիէսի

Գրյէի ճէտիտի 30 բարա։

Զարգա չէքիլմիշ ավանիի նուհա. սիլէ իւճրէթը իմալիէսի

Գըյէի ճէտիտի 3½։

Ինճէ գնապ

Գրյէի ճէտիտ 50

պէհէր գրյէսի 18 ղրուշ։

Պալրգ եաղը

Գրյէի ճէտիտ 15000

պէհէր գրյէսի 3 ղրշ. 8 բարա։

Նիշամիլէ մուլթապ ֆապրիգասը իլէ սարաճխանէ վէ տապաղխանէ իչին միւպայաս օլունմագ իւզրէ մէվգբի միւնագասայա գօնուլան պալատէ մուրագամ օն իքի գա. լէմ եէնա ֆիլաթը մուրագամէլերի իլէ թալիպլերի էօհտէսինտէ օլուզ։ աղսթթօսը ըուսմինին պէշինճի սալը կիւնիւնէ գատար պէհէր կիւն միւ. նագասալարը պիլիճրա մեզքիւր կիւնտէ գարարը գաթիլերի վերիլե. ճէկինտէն, իթա իթմէկէ թալիպ վէ ալթընճը չարչինպիհ կիւնիւ եիւզտէ պէշ թենգիլնէ բարկպ պուլունան. լարրն մագամը Մէրասքերի Լէվագի. մաթը Ուսմանիէ տաիրէսինե կէլմէ. լերի իլան օլունը։

29 Թէմուզ 1886

3—3

ՊԱՂԸ ՍԷՐԱՍԿԷՐԻ ճանիպը ալիսինտէն

Հալէպտէ պուլընան վէ պուլն. տրբրլաճագ օլան ասաքիրը Եահանէ իչիւն պին իւչ եիւզ իքի սենէսի իլ. լուլընտան իթիպարէն պիր սենէլիք օլարագ միւպայասը գօնրաթթօյա բապթ օլունճագ օլան երզագը միթենէվիլէտէն տախիլի կիւլթին պէհէր գրյէսի եիւզ ալթմըշ վէ խարճի կիւլթին իքի եիւզ գըրդ— երզին եիւզ օն— ըուղէրը սատէնին պէշ եիւզ— Թուզ վէ օղանընը գըրդ —զէյթ վէ սապօնին իքի եիւզ ալթ. մըշ— մոմ վէ զէյթունին իւչ եիւզ— չէքերին իքի եիւզ— հաթապրն օն իւչ— քէսմիրին օթուզ — կաղին եիւզ— ֆասուլեանին եիւզ երիսի— նուհուտին ալթմըշ— սամանին օն բարայա մահալինճէ թալիպի էօհ. տէսինտէ օլտուղընտան։ իթասընա թալիպ օլանլարրն Լէվազիմաը Ուսմանիէ տաիրէսինէ կէլմէլերի ի. լան օլունը։

29 Թէմուզ 1886

3—3

Նուրի Պահրիյէ ճանիպը ալիսինտէն

Թէրսանէի ամիրէ իչիւն միւպա. յասը իգթիզա իտէն պին եէթմիշ պիր ատէտ լօմօր լէվհարրն պէհէր գանթարը ճէտիտի իւչ եիւզ տօգ. սան ալթը ղրուշ սէքիզ բարատա վէ տէօրթ եիւզ պու գատար ատէտ չէլիք լէվհանը պէհէր գանթարը ճէտիտի եիւզ սէքսէն պուչուգ ղու. րուչատա վէ ալթը պին տէօրթ եիւզ ատէտ բիրինճ պօրունը պէհէր ճէ. տիտ գրյէսի տօգուզ ղրուշ պիր բա. բատա վէ պին տէօրթ եիւզ ատէտ տէմիր պօրունը պէհէր գատէմի տէօրթ ղրուշ օթուզ ալթը պուչուգ բարատա վէ սաիր մալիւմ էլ մըգ. տար էյնա տախի ֆիյաթը մալիւմէ. լերի իլէ թալիպի էօհտէսինտէ թէ. գարրուր իտէրէք, ըուսմի աղօսթօ. սրն տէօրտիւնճի բազար էրթէսի կիւնիւ նէթիճէի միւնագասասը պիլ. իճրա գարարը գաթիսի վերիլտիք. տէն սօնրա, եէվմը մեզքիւրրն ագ. չամը սաաթ օնտան ֆէրտատը սալը կիւնիւ ագչամը սաաթ օնա գատար եիւզտէ պէշ թենգիլի իլէ պրագրլ. մըշ օլտուղընտան։ օլ վէճհյէ թէն. զիլ իտէն վար իսէ, էլյամբ մեզքիւ. ըէտէ Շուրաի Պահրիյէէ կէլմէլերի վէ անտէն սօնրա կէլենլերին թէն. զիլթը գապուլ օլունմայաճաղը ի. լան օլունը։

31 Թէմուզ 302

Թուզլատա Հաճի Ռիզա բայանրն իյմէ սուլը աշրլոը։ Խաաթա օլան ատամ պուլուրսրն։ Պու սենէ սու չօգ գարպլը տը։ Սէպէպինի սիվալ իտէր իսէնիզ։ նէ զէման զըչ օլմազ գուրագ օլուր իսէ, օ սենէ բէք ֆահէտ իտէր. պու սենէ կիպի օն սենէտէ պիր Թէսաուիֆ իտէր։ Շայէտ էմնիլէթ իթմէզ իսէնիզ իչենլերէ միւրաճաաթլա մաիւմաթ ալապիլերսի. նիզ։ Խաաթա կէլէն սաղամ կիտէր խա. նէսինէ։ Պու սու իսէ կէօյիւս վէ պաշ վէ պէլ վէ սօհլըճան վէ գուրթ վէ պէօ. ճէք վէ էջքսիրիւք վէ վէբէմ վէ սաֆ. բա վէ իչթիհասը օլմայան ատամբար ի. չիւն բէք ֆահէլի տիր վէ ֆուգարա օ. լան ատամլարա մեճճանէն իչիրիլիր։

3—3

Գալրգ Բազարընտա 86 նումէրօյը տիւ. քանտա սաքին չէքերմի Իլյա վէլէտի Եօրկինին իֆլասընա 9 գիլգատէ սէնէ 303 վէ 29 Թէմուզ սէնէ 302 Թարիխին. տէ Իբինճի մահքեմի Թիճարէթէն հիւքմ օլունարագ, խուսուսաթը իֆլա. սիսինին բույէթ ու Թէսվիսինէ մահ. քեմէ գալթ քեթէպսինտէն Ֆարի պէշ իլէ միւռավիմէրինտէն Վասիլ էֆէնտի մուվագգաթ սինտիք Թային գլընմըշ օլտուգլարընտան, միւֆլիսը մերգում զիմմէթինտէ պաճագ իտտասընտա պուլունանլարրն գանունանամէի Թիճարէ. թին 170ինճի մատաէսի մուճիպինճէ մու. մահիլյհիմա մուվագգաթ սինտիքլերին իֆիպի վաղիֆէլերինէ տարր Թանզիմ ի. տէճէքլերի բաբօրթօ գրատաթ օլունորգ. տան սօնրա, տաիմի սինտիքլերին ինթի. խաա վէ Թատիրի հագրնտա իսթիչարէ օլունմագ իւզրէ իչալու 1302 սէնէսի ա. ղօսթօսրն 11ինճի բազար էրթէսի կիւնիւ սատա Ցտէ մահքեմի մեզգիւրէյէ կէլ. մելերի իլան օլունը։

Զարչուի քէպիրտէ էօրիճիւլեր ճատ. տէսինտէ եաղմա վէ մալիֆաթուրա Թիճ. ճարընտան իգհարը իֆլաս իթմիշ օլան Թրխսթօ վէ Տիմիթրօ Գօյանը օղլու պի. բատէրլերին մէսալինը իֆլասխէլերի իթ. Թիֆագ սուրէթի իլէ Քէսվիչինէ գա. բար վերիլիկինէն սօնրա, էվալը մէվ. ճուտէլերի պիլմիւալյէտէ ֆիրուսթ օլը. նարագ էամանը հասրլէսինէն մէսարի. ֆաթը վագրանրն Թէնգիլի իլէ միթէ. պագբսը պէշն էլ ասհապը մաթլուպ զուրամաթէն Թագսիմ վէ Թէզվի օլու. նաաղ Ցտան, միւֆլիսանը մերգուման զիմմէթինտէ ալաճաղընը իսպաթ իթմիշ օլան ալաճագլրլարրն գանունանամէի Թիճ. ճարէթին 271ինճի մատաէսի մուճիպինճ. էճ, հիսսէի միւսէյյէպէլերինի ախզ իթ. մէք իւզրէ իչալու 1302 սէնէսի աղօս. Թօսրընը Զիճնճի բազար էրթէսի կիւնիւ սատա Ցտէ Խբինճի մահքեմի Թիճարէ. Թէ կէլմելերի իլան օլունը։

ԷՎԳԱՖԸ ՀԻՄԱՑՈՒՆ

Էվգաֆը Հիմայուն վարիտաթը ումու. մկէ իտարէսի մահլիւլաթ շլուպէսինտէ պէհէր կիւն միւգայէտէլերի իճրա օլուն. մագտա օլան սթիիւզդիքր մահլիւլաթրն մուայյէն օլան 4 հաֆթա միւտաէթը իլանընտան Զիճնճի հաֆթասը օլան իչալու 1302 սէնէսի Թէմուզրն 28ճճի կիւնինտէն իթիպարէն պիր հաֆթա զարֆընտա Թալիպ օլանարրն գրյմէթը մուխամմէնէսինին էօրրինէ միւսավի Թէէմին ազչեսիյէ պէ. բապէր իտարէի մեզգիւրէյէ միւրաճաաթ իթմէլերի լազմը կէլեճէկի Զնճի տեֆա օ. լարագ իլան օլունը։

. . 4 . . 8000 (1).— Մահքեմէ ալ. թը գուրպինտ Հաճի Իսա մահալլէսինտ Սէնավի օսգաղընտա Հաֆըզ Իպրա. հիմ էֆ. վագֆընան Թէրպիէն 180 մէթրօ տէրունինտէ պիր գուլուը միւ. Թէմի պիր պապ եէհուսխանէ արսաս։

. . 1, 2 148 իլա 152 . . 7750.—Գա. լաթատա Գարապալ մահալլէսինտէ Գա. լաթ ճատտէսկյէ Մաճար օղլու վէ Մա. զարանճը սօգալարընտա

. . 26 . . 1554 . — Մահմուտ բա. չատա Ցայէ խաթուն մահալլէսինտէ Ֆալէրլար խանը թահճանխինտէ Խասէ. քի Սուլթան վագֆընան Թէրպիէն 20 մէթրօ արսատա չէհրի 50 ղրշ. քիրալը պիր պապ գուլումը օտաա.նը սիւլիւս հիսսէսի։

. . 4 վ. 6 վէ 19 վէ 2 վէ 142 վէ 144 . . 25000 .— Գալաթատա Բէքան. քէշ Գարա Մուսթաֆա բաշա մահալլէ. սինտէ Գասսապալար վէ Թիմուրճը սօ. գագարրյա Թօբուլար ճատտէսինտէ Քէթանի Մուսթաֆա աղա վէ Գէվվալ Սուլթան Հիւսէյին աղա վագֆլարընտան Թէրպիէն 152 մէթրօ արսատա 6 օտա վէ պիր սուֆա վէ պիր գուլու վէ 167 մէթրօ արսա վէ գահվէ տիւքքեանը մա. հալլերին մուլթէմիլ վէ սենէվի 14400 ղրշ. քիրալը քեարկիր պիր պապ մէնգիլ վէ 2 պապ մաղազա վէ արսա վէ պա. բագանրն 120 սէհիմէն 6 սէհիմի վէ պիր սէհիմէն սիւլսան հիսսէսի։

. . 87 . . 2000 .— Ահմէտխէտ Սա. ֆուլար մահալլէսինտէ վէ ճատտէսինտէ Շեյխ Սիւլեյման էֆ. վագֆընան չէհրի 8 ղրշ. քիրալը պիր պապ էթմէքչի Ֆը. ըունը միւլքինին պիճիւնի։

. . 57 . . 666 .— Ցավուտ բաշատա Գասսապ Իլեա մահալլէսինտէ Սամ. թիա ճատտէսինտէ Զիւլֆիգար աղա վագ. ֆընան չէհրի 5 ղրշ. քիրալը պիր պապ պագգալ տիւքքեանը միւլքինին սիւլսան հիսսէսի։

. . 23 . . 1410 . — Գումգաբուտա Թիւլպէնտճի սօգաղընտա Հաբէմէն կէ. տիքեանընտան Թէրպիէն 60 մէթրօ ար. սատա 2 օտա վէ պիր գուլու վէ 23 զը. բա պաղէ վէ չէհրի 100 ղրշ. քիրալը պիր պապ պագգալ տիւքքեանը կէտիկիւ. նին 120 սէհիմէն 8 պուչուգ սէհիմ պիր բուլ հիսսէսի։

. . 35 . . 500 .— Զարչուի քէպիրտէ Ջուհամբյար խանընտա ալթ գաթտա Ֆաթմա Սուլթան վէ Իպրահիմ բաշա վագֆընան Թէրպիէն 60 մէթ. օ արսա. տա չէհրի 100 ղրշ. քիրալը պիր պապ օտանընն 40 սէհիմէն պիր սէհիմ հիս. սէսի։

. . 2, 2, 52 . . 10009.— Սթէֆեատա Նեպուրչահ Սուլթան մահալլէսինտէ Ցե. միրմէն սօգաղընտա Էվգաֆ կէտիքեա. Քընտան Թէրպիէն 11875 մէթրօ տէ. րունինտէ 4 օտա պիր գուլու վէ 90 մէթրօ մահալտէ 2 պապ սիւքքեան վէ պիր մաթպախ վէ սենէվի 5760 ղրշ. քի. րալը պիր զըթա պօսթանրն տիւքքեան. լարրն կէտիկինն 6 հիսսէտէն պիր հիս. սէսի։

. . 10 . . 8000 .— Մահմուտ բաշա. տա Հաճի Բէօչէք մահալլէսինտէ Մահ. մուտ բաշա ճատտէսինտէ Թէրպիէն 82 մէթրօ պիր զըթա մէնգիլ արսաս։

. . 5, 5, 153 . . 11222 .— Թօբխա. նէտէ Բէսթիպ Մուսլիհէտտին մահալ. լէսինտէ Պէյօղլու ճատտէսկյէ Հաճի Ղըզմանը սօգաղընտա Թէրպիէն 90 մէթ. րօ արսատա 5 օտա վէ 2 սուֆա վէ պիր գուլու վէ 800 մէթրօ պայդէ վէ 90 մէթրօ մահալտէ 2 պապ արապալրգ մա. հալինի միւլթէմիլ Հաճի գաթան վէ Ճենտերէճի Մուհիէտտին չէլէպի վագ. ֆընան չէհրի 400 ղրշ. քիրալը ախչալ պիր պապ մէնգիլին 8 հիսսէտէն պիր հիսսէսի։

. . 400 . . 166 . — Իսսկիւտաչատա Տէպպաղլար մահալլէսինտէ Թօր Թաշը ճատտէսինտէ Պաղիւսսատ աղասը Մէհմէտ աղա վագֆընան Թէրպիէն 22 մէթրօ պիր պապ պագգալ տիւքքեանը արսասընդն սիւլիւս հիսսէսի։

. . 72 . . 12000 . — Եէնի գուլէ գուրպինտ Հաճի Հիւսէյին աղա մահալ. լէսինտէ Նարլը գարու ճատտէսինտէ Նէֆսը Հարէմէյն վագֆընան Թէրպիէն 180 մէթրօ արսատա 8 օտա վէ 5 սու. ֆա վէ պիր գուլու վէ 228 մէթրօ պաղ. չէյի միւլթէմիլ ախչապ պիր պապ մէնգիլ։

. . 72 . . 500 .— Մահմուտ բաշատա Հաճի Բէօչէք մահալլէսինտէ Մահմուտ բաշա ճատտէսինտէ չէհրի 5 ղրշ. քիրա. լը պիր պապ չէքէրճի տիւքքեանը միւլ. քինին նըսպ հիսսէսի։

. . 1, 2, 10 . . 5410 . — Էյիպպէ Տէօքմէճիլեր մահալլէսինտէ Շեֆֆա հա. վուզը մեվգբինտ պիր վէ իքի վէ Գա. բաղամ սօգաղընտա օ՝ նուսէրօյալր իլէ մուրագամ Թէրպէն օն տէօնիւմ մըգ. տարը մուգաթալը Հավաճէ Եուսուֆ չիճթիկի տիմէքլէ մաարուֆ էվգաֆը մահիմէտէն չիֆթիլիք միւլթէմիլթընը անճագ իճարէթէնլի 150ղրրա արսա իւ. զերինէ մէպին 5 օտայը միւլթէմիլ խա. բարպճա քէօյզ վէ 55 տէօնիւմ թարյա մա պաղչէնին 80 հիսսէ իթիպարը իլէ օն եէտի պո չուզ հիսսէսի։

(1) Ճիւմլէլերին պաչլարընտա իլը հի. զատտա պուլունան բագգամլար՝ մահլիւ. լաթրն նիւմէրօյարընը, վէ իքինճի հիզա. տաքիլեր՝ գըյմէթը մուխամմէնէլերինի պիլտիրմէքտէ տիրլեր։

غنية اللغات

ԿՈՒՆԵԷԹ—ԻԻԼ—ԼՈՒՂԱԹ

ՖՐԱՆՍԷԶՅԱՏԱՆ ԹԻՒՐՔԱԼԷՋ

ՄՈՒՀԱԲՐԻԲԼԷՐԻ

ՄԻՔԱՅԷԼ ԱԶԷՃԵԱՆ ՎԷ ՄԷՀԷՄՄԷՏ ՇԻՒՔՐԻ

ԹԱՊԻ Վէ ՆԱՇԻՐԻ

ԳԱՐԵԳԻՆ ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

Ինչպու էսէր ֆրանսզճա միւս. թէամէլ պիլ ճիւմլէ լուղաթը ճամի վէ ֆէնտի վէ սէնաի փէք չօք ըս. թրլլահաթ վէ թապիրաթը ֆրան. սէվկյէի տախի շամիլ օլուպ, խու. սուսէն լուղաթը մեզքիւրէ միւթէ. ատտիտ միսալլերէ էյդահ օլունտ. ուղու կկպ, ֆէնտի վէ սէնաի լու. ղաթը էօյլէ թարիֆաթ իլէ կէչիմէ. յէրէք հէր պիր լուղաթին թիւրք. ճէտէ մուգապիլի օլան լուղաթը պիթթահարրի պուլունուպ կէրէք թիւրքճէ վէ կէրէք լաթինճէ հրու. ֆաթ իլէ հիզալէրինտէ տէրճ օլուն. ուղունտան, շիմտիյէ գատար պու. եօլտա ճէմ վէ թէրճէմէ օլունան ա. սարրն էն միւքէմմէլի վէ միւհթէ. վիյաճա էն վասֆի տիր։

Էսէրի մեզքիւր միւճէլ. լետ օլտրղը հալտէ իքի ճիլ. տի պիր ատէտ օսմանլը լի. բասընա Պէկ օղլու վէ Իս. թանպօլ էքսէր քիթապճը տիւ. քքեանլարընտա սաթը. լուր։

Ֆիւլլիյէթլէ իչթիրասընը արզու իսէն զէվաթրն Զաքմաքճըլար Ֆեօ. գուչընտա Ակրեան խանընտա քեաֆն Գարեգին Պաղտատլեան մաթպասընա միւրաճաաթ իթմէ. լերի իսթեար օլունուր։

ՔԱՐԹ ՏԸ ՎԻԶԻԹ

Ա՛լա քարթ օն իլէ լաթիֆ սիւրէթտէ հէր լիսանտան օլարագ օն տագիգէ զար. ֆընտա թապ ու թէսլիմ օլունուր։

ֆիյ 100 ատէտի 10 ղրշ.

Արզու իսէն զէվաթրն, Ստամ. պօլտա Յակոբեան խանընտա Արամ. եան մաթպասընա միւրաճաաթ իլէմէլերի։

ԻՏԱԼԷԻ ՄԱԽՍՈՒՍԷ

ՎԱԲՕՐԼԱՐԸՆԸՆ ՎԱԳԹԸ ՀԱՐԷԳԷԹԼԷՐԻ

Իշպու 1886 օգոստոսրն 1ճճի ճումա կիւնինտէն իթիպարէն

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ ԵԷՎՄԻՃԷ ՍԷՖԷՐԼԷՐ

Ադանայրան Գիւբրիւտ

Ամ. Ցէ.	Ամ. Ցէ.	
11 15	Գէօյիւք Ատա, Հէյպէլի, Գուրկազ, Գընալը (1)	
12 50	Բէնտիք, Գարթալ, Գ. Ատա, Հէյպէլի (1)։ (Գ. Ատատան 1 13ռէ)	
11 50	Մալթեբէտէն Մօտայա	
2 50	Գ. Ատա, Հէյպէլի, Գուրկազ, Գընալը (1)։	
8	Բէնտիք, Գարթալ, Գ. Ատա, Հէյպէլի, Գուրկազ, Գընալը, Գաբրքէօյ (Գ. Ատատան 8.45ռէ։)	

Գիւբրիւտէն Ադալար ճանիպինէ

2 15	Գաբրքէօյ, Գընալը, Գուրկազ, Հէյպէլի, Գ. Ատա, Գարթալ, Բէնտիք (1)։	
3 45	Գընալը, Գուրկազ, Հէյպէլի, Գ. Ատա։	
9 45	Հէյպէլի, Գ. Ատա, Գարթալ, Բէնտիք,	
10	Մօտա Մալթեբէ	
10 45	Գընալը, Գուրկազ, Հէյպէլի, Գ. Ատա,	

Բազար Կիւնլէրի Ադալարդան Գիւբրիւտ

11 15	Գ. Ատա, Հէյպէլի։
11 50	Բէնտիք, Գարթալ, Գ. Ատա, Հէյպէլի, Գուրկազ, Գընալը։
12	Մալթեբէտէն ասորու քէօբրիւյէ
7 45	Գ. Ատա, Հէյպէլի, Գուրկազ, Գընալը։
8 50	Բէնտիք, Գարթալ, Գ. Ատա, Հէյպ. Գուրկազ, Գընալը, Գաբրքէօյ (Գ. Ատատան սաաթ 9 15ռէ)
9 50	Մալթեբէտէն Մօտա Գիւբրիւտէն Ադալար
1 50	Գաբրքէօյ, Գընալը, Գուրկազ, Հէյպէլի, Գ. Ատա, Գարթալ, Բէնտիք
2	Մօտա, Մալթեբէ
2 50	Գընալը, Գուրկազ, Հէյպէլի, Գ. Ատա։
10	Գընալը, Գուրկազ, Հէյպէլի, Գ. Ատա, Գարթալ, Բէնտիք
11	Հէյպէլի, Գ. Ատա։
11 50	Տօղրու Մալթեբէ

(1) Իշպու իշարէթի սէֆերլէր՝ օ. գոստոսրն 13ինճի ճումա կիւնինտէն իթիպարէն պիրբէր չէրեեբ սօնրա հարբ. քէթ իտէճէք տիր։

ԳԱՅԸ ԲԷՕԹ ԹԱՐԻԳԻ

ԵԷՎՄԻՃԷ ՍԷՖԷՐԼԷՐ Բէօքրիւտէն	Գաբրքէօյ Հէյպէլի	ԲԱԶԱՐ ՍԷՖԷՐԼԷՐԻ Բէօքրիւտէն	Գաբրքէօյ Հէյպէլի
Ամ. Ցէ.	Ամ. Ցէ.	Ամ. Ցէ.	Ամ. Ցէ
11 50	11 50	12	12
12 15	12 15	1	1
1	1	2	2
1 45	1 45	3	3
2 50	2 50	4	4
3 15	3 15	5	5
4 15	4 15	6	6
5 50	5 50	9	9
9 15	9 15	10	10
10	10	11	11
10 45	10 55	12	12
11 50	11 20		
12	12		

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

Իզմիր Հէյդարէքիէյ ֆամիլիաբնտ-Գիւբրիւտէն

ԵԷՎՄԻՃԷ ՍԷՖԷՐԼԷՐ Գիւբրիւտէն

Ամ. Ցէ.		Գաբ. Ն.
11 45	Գիլա Թէսատիւֆ	
12 40	Իզմիտ կիտէն	2
2 45	Գարթալա »	4(1)
3 55	Թավշանճիլէ »	6(1)
8 10	Իզմիտ »	8(1)
10 55	Բէնտիյէ »	10
11 50	Բէնտիյէ »	12

Հայտար Քաշատան

12 50	Բէնտիքտէն կէլէն գ. Ն.	1
2	Բէնտիքտէն »	5
4	Իզմիտտէն »	5(1)
5 40	Գարթալատան »	7(2)
6 50	Գիլա Թէսատիւֆ	
8 40	Գիլա Թէսատիւֆ (1)	
11 15	Իզմիտտէն կէլէն	9
12	Գիլա Թէսատիւֆ(3)	

(1) Իշպու սէֆերլէր բազար կիւնլէրի Ֆէնէր պաղչէսի գաբարլարընա միւթէ. սատիւֆ տիր։

(2) Իշպու սէֆէր բազար կիւնլէրի թէրա օլունմայաճագ տը։

(3) Իշպու սէֆէր բազար կիւնլէրի Ֆէնէր Պաղչէսի իլէ Գարթալատան կէլէն գաբարլարա միւթէսատիֆ տը։

ՄԱԳՐԻԲԷՕԳ ԹԱՐԻԳԻ

ԵԷՎՄԻՃԷ ՍԷՖԷՐԼԷՐ

ՄԱԳՐԻԲԷՕԳԻՒՆՅԷՆ Բէօբրիւտէ

Ամ. Ցէ.	
12	Մագրիքէօյ, Սամաթիա, Եէնի. գաբու, Գումգաբու։
2 50	Մագրիքէօյ, Սամաթիա, Եէնի. գաբու, Գումգաբու։
9 50	Մագրիքէօյիւնէն տօղրու քէօբ. բիւյէ։

Բէօբրիւտէն ՄԱԳՐԻԲԷՕԳԻՒՆԷ

Ամ. Ցէ.	
1 50	Բէօբրիւտէն տօղրու Մագրի. քէօյիւնէ։
8 15	Գումգաբու, Եէնիգաբու, Սա. մաթիա, Մագրիքէօյ։
11	Գումգաբու, Եէնիգաբու, Սա. մաթիա, Մագրիքէօյ։

ԲԱԶԱՐ ԿԻՒՆԼԷՐԻ

ՄԱԳՐԻԲԷՕԳԻՒՆՅԷՆ Բէօբրիւտէ

Ամ. Ցէ.	
1	Մագրիքէօյ, Սամաթիա, Եէնի. գաբու, Գումգաբու։
9	Մագրիքէօյ, Սամայիա, Եէնի. գաբու, Գումգաբու։

Բէօբրիւտէն ՄԱԳՐԻԲԷՕԳԻՒՆԷ

Ամ. Ցէ.	
2 55	Գումգաբու, Եէնիգաբու, Սա. մաթիա, Մագրիքէօյ։
10 45	Գումգաբու, Եէնիգաբու, Սա. մաթիա, Մագրիքէօյ։

ԵԱՆԿԸՆԱ ԳԱՐԾԵՐ

ԱՆՕՆԻՄ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՆ

Շարգաա վէքիլի Մ. Էօմէն ՐԱԲԱՐՕՐ

Ադիէնտա	Մէրքէզի	Վիէննատա	սէրմայէ	ֆրանգ	6,000,000
Ֆրանգօ-Հօնկրուազ	»	Գուտաբէլթատա	»	»	20,000,000
Ֆէնիքս, Օթրիչիէն	»	Վիէննատա	»	»	4,500,000
Նասիոնալա	»	Գուգրէչտէ	»	»	5,000,000
			Ճէման	Ֆր.	55,500,000

(Իհթիյաթ ազչէսի տախիլը հիսապ տէյիլ տիր)

Գալաթատա Գարանթինա սոգաղընտա Նօ. 11



ՀԱՄԱՐԵԿՈՒՆ ԾԱՂԿԱՖՈՒՆՔ.

ԳԵՂԵՑԿԱՅՈՒՆՈՎ, ՄԱՐՄՆՈՎ ԳՈՅՆ, ՄԻՀՏ ԾԱՂԿԱՖԹԻ, ՄԻՀՏ ԹԱՐՄ։

Ընդամուն մը փորձը պիտի համոզէ ամեն Տիկին թէ որչափ գերազանց է այս ուրիշ ամեն հեղանութներէ և բաղամթիւ փոշի. ներէ։ Բաւական անգամ գործածելովն ալ, որ քանի մը վայրկեանի գործ է, պիտի տեսնուի իսկոյն որ երեսը, վիզը, թեւերը և ձեռուները պիտի առ. նուն անոյշ փափկութիւն մը և մարմարիոնի փայլ, հանգերձ շուշանի և վարդի գունով և բուրմամբ։ Սապոնի գրգռիչ յատկութիւնները կը հանդարտեցուցէ։ Ընհետ կ'ընէ մորթի սեւուքը, երեսի և ձեռքի ցաները, արևայ. ուքը, և ուրիշ ամեն բրուտութիւն և բծաւորութիւն։ Եւ ասոնք ամեն բանով անկարելի կ'ընէ մատնուիլ թէ արհեստով գեղեցկացուածէ։

Դիլեաւոր մթերանոցը Լոնտոն է (114 and 116, Southampton Row). Նոյնպէս Բարիզ ու Նիւ Եօրք։ Ընկերաւորի սափրիչներու, անոյշ իւղագործներու և անգրիացի դեղագործներու քով։

Գէյօղլունտա Տօղրուչէօլա Գանձիք պիրատէրլէրին Ինկիլիզ էճզախանէսի իլէ, Եիւքսէք Գալաթրբրմա Մ. Գարուանանրն Ինկիլիզ մաղազասընտա վէ Գէյօղլունտա Տօղրու Եօլտա Մ. Իզիսոր Լա Գանէլլանրն Ինկիլիզ մաղազասընտա պուլունը։